Ն. 772 — 1887 ԴԵԿՏԵՄԲԵՐ 17 ԲԻՆՃԵՊԻՆՀ — 1305 ՐԷՊԻ ԻՒԼ ԱԽԸՐ 14 — ԻՒՋԻՒՆՃԻ ՄԷՋ

40 ԿՈՊԵԿ

ՀԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

40 ԿՈՊԵԿ

ԲՈԼՍՓԻԳԻՅԷ ՄԻԼԻՈՅԷ ՓԻԼՃՃԱՊԻՅԷ ՍԱՐՏԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՃԷ

ԵԼԿՎՄԻ ԿԱԶԷԹԱ

ԱԳՈՆԷ ԳԻՆՄԱԼԱՐԸ

	12 պալէթ	6 պալէթ	3 պալէթ
ՍԹԱՄՊՈԼ	200 ղրշ.	105 ղրշ.	55 ղրշ.
ԹԱՇԻՐ	240 »	125 »	

Մէկհատիկ 20 ղրուշան

ԻԼԱՆԱԹ ԳԻՆՄԱԼԱՐԸ

Լինելի, ինչպէս վէ ճինչի սահման ղրշ. 6
Միւնճիւ սահիպէ 11է 10ք. հս. » 3
Մէկհատը նախիսյա տարի պէտքէր ճրճանէն գապուլ օրունանագ վէ տէրճ օրունանագան էվրաղ իատէ օրունմայանագ տարր.

Իտարէխանէսի, Սթամպոլոս Գապը Ռիի ճատէսինէ նուէրը 20 ձիրէկեան մախպասարնա տարր. Գեանֆիֆէի մէվատա հադգրնտա կազէթանրն սահիպ վէ մէսուլ ՋԻԴՐՈՒՆ ՀՈՎՍԷՓԵՆԵԱՆ միրաճատի պատնա.

ԻՖԱՏԷԻ ՄԱԽՍՈՒՍԷ

Սթամպոլ, Գալաթա վէ Պէյօղլու թարաֆլարընտա միվէզզիմիզ վասէթասըյլա կազէթալարընը արմագտա օլան ապոնէէրիմիզտէն հէր քիմ՝ սէմիրինին ուզադլըղընա կէօրէ նիհայէթ ադամ սաաթ 12-յէ զատար կազէթասընը ախղ էյլէմէզ իսէ, լութֆէն էրի սաաթը պիր մէքթուպլա մախպասընը իչար էյլէմէսինի ըէճա իսէրիզ.

Քէզալիք թաշրա ապոնէէրիմիզտէն հէր քիմ՝ կազէթասընը բօսթատան սուրէթը մունթազամէտ ախղ իթմէզ իսէ, բօսթա մէսարիֆի թարաֆրմզա ահտ օլմազ իւզրէ բէյֆիյէթի պա մէքթուպ իտարէխանէ-միզէ իչար էյլէմէսինի ըէճա իսէրիզ.

ԿԻՒՆԼԻՒԲ ՀԱՎԱՏԻՍ

ՄԸՍԸՐ

Սիւվէյիշ գանալը մուգավէլէնա-մէսնէճէ իճրասը լազըմ կէլէն թատիլաթ հադգրնտա ալագատար տէվլէթլէր իլէ Պապը Ալի պէյնենտէ միւզաքէրաթ իճրասը իչուն ախիրէն իրատէի Սէնիյէ սուտուր իթտիկինի եազմիշ իտիք.

Մէսմուռաթա կէօրէ, էվվէլքի կիւն Պապը Ալիսէ Սատրազամ՝ հաղրէթլէրինին թահսիր ընտաէթինտէ թէշէքքիւլ իսէն պիր էնճիւմէնը միւքէլատա իչպու մէսէլէ հադգընտա միւզաքէրաթ ճէրէյան իթմիշ տիր.

Մէսմուռաթա կէօրէ, Պապը Ալի շու սօն կիւնլէրտէ Լօնտրատան իթմինանպախչ պաղը Թէլէկրաֆլար արմիշ տիր.

Մէզքիւր Թէլէկրաֆլարտան պիրինտէ Թէէմինէն պէյան օլունտըղընա կէօրէ, էվվրօբատա ահվալը բօյլիթիպէյ հէր նէ րէնը վէ սուրէթի քէսպ իտէր իսէ իթսին, Ինկիլթէրա հիւքիւմէթի հէչ պիր տէվլէթին Պահրը Սէֆիտտէ մէվճուտ օլան միւվազէնէյի իխլալ էյլէմէսինէ մէյտան վերմէյէճէք իմիշ.

Շու խապէր՝ պիր մուհարէպէ զուհուրտնտ Ինկիլթէրանրն իճրա էլլէյէճէյի վազիֆէյէ տաբր Թուրչ կազէթասը Թարաֆընտան կէյշն կիւն նէչը օլմանն մալիւմատը Թատտիգ իթմէքտէ տիր.

— —

Պաղը Պուլգէր կազէթալարընն գավլինճէ, Ռումանիատա մուգիմ Ա. սդրիա-Մաճառիստան Թէպասը՝ իկը էմրտէ մէնսուպ օլարգ լարը Թատ պուրլարա կիթմէք իւզրէ հաղրը պուլնմագ իչուն էմր ախղ իթմիշլէր տիր.

— —

Պուգրէչտէն իչար օլունտրղնա կէօրէ, Ռումանիա գազէթէսը՝ Պուգրէշ իսթիհքամատընը տէվամ ինչատը իչուն Մէճլիսը մէպուսանտան 6 միլէօնլրգ պիր Թախսատ Թալեպ իթմիշ տիր.

— —

Շըմնտրքէր իլթիսադ իսթիլամը պօյունտա պուլնճագ կէօմրիւք ըէրքէզլէրի վէ սաբէ հադգընտա հիւքիւմէթը Սէնիյէ իլէ Սրբպոթան հիւքիւմէթի պէյնինտէ ադա օլնան թիճարէթ ահտնամէսինին Թաբաքը հաղրէթը Բատիշահտէն Թատիգ պույրուլտրղընը եազմշ իտիք.

Ահտնամէի մէզքիւրտէ բօսթա մուամէլէթընը սուրէթը ճէրէյանը հադգընտա տախի պիր մատտէ միւնտէրիճ իսէ տէ, էվմուտտուտ օլան տէվլէթլէր արասընտա բօսթա չանթարընը սուրէթը Թէսթիսինէ տաիր խուսուսի պիր ահտնամէ ադտը՝ ուսուլտէն օլմազլա, Սրբպ հիւքիւմէթինին Տէրսաատէթ սէֆիրի Մ. Նօվագօվիչ Թարաքընտան պու քէրրէ Խարիճինէ Նէզարէթինէ իթա օլընան պիր Նօթատտա պու պապտէ իյճապ իտէն միւզաքէրաթրն իճրասը զըմիրնտա Թարաֆէ-նին պիրէր մուրախասա Թային էյլէմէսի լիւզումի պէյան օլունմըշ տրը.

Պու Նօգթայա ճանիպը Պապը Ալիտէն էվնուզ պիր ճէվապ վէրիլմէմիշ իսէ տէ, իճրաի միւզաքէրաթա Թարաֆը հիւքիւմէթը Սէնիյէտէն Բօսթա վէ Թէլէկրաֆ Նազրը Իդրէթ էֆէնտի հազրէթլէրինին վէ Սրբպոթան հիւքիւմէթի Թարաֆընտան տախի սէֆիր Մ. Նօվագօվիչին մէմուր իտիլէճէկի զանն օլընը.

—

Սրբպոթան հուտուտընտա զուհուրի մէրվի օլան ահվալի Թահգիգ իթմէք վէ պունլարրն մէնը զուհուրինի Թէէմին իտէճէք էսպապը գարարլաշարըմագ իւզրէ տէվլէթը Օսմանիյէ վէ Սրբպ գօմիսէրլէրինտէն միւրէքքէպ պիր գօմիսիօնը հուտուտա իրսալի գարարկիր օլաբը էվվելճէ եազըլմըշ իտի.

Այնան մալիւմաթա կէօրէ, պու քէրրէ Խարիճինէ նէզարէթինտէն Սրբպ հիւքիւմէթինէ Թէպլիղ իթտիրլէնն պիր գրիթա Թահրիրատա մէմուրիէթը մէզքիւրէնին Սրբպ հուտուտը ահվալինէ վուգուֆը օլան պիր զապիթէ իհալէ օլընճագը պէյան իտիլմիշ տիր.

— —

Վիէննա կազէթալարընն գավլինճէ, Ռուսիա հիւքիւմէթի Աւսթրիա հուտուտընտա Թէտարիւքաթը հարպիէսինէ տեվամ իթմէքտէ տիր.

Պիր խապը Ռուս երքեանը հարպ զապրթանը իլէ, թօրօկրաֆլար վէ իսթիհքամ զապիթլէրի Վարշաւիա հուտուտընտա միւվասէլէթ իտէրէք, պաղը մէվգիէրի կէշիպ բանլար չըզմադտա, մէէքիւլթի անպարլարը Թէէսիր իթմէքտէ վէ սէվճուտ օլան հարվանաթրն մրգաթարը հադգընտա քէսպը մալիւմաթ իթմէքտէ իսիչէր.

Պիր Թագրմ Աւսթրիալը գաչագը քէօյլիւէր՝ Ռուսիա հուտուտ տախլինտէ Բատօսիսլ ճիվարընտա Թէվգիֆ օլընը, պունլար՝ պէրմիւթատ հէյէթը ատլիէյէ Թէսլիմ իտիլէճէք եէրտէ, կէօյա քի իտարէի էօրֆիյէ իլան օլընմըշ տրը կիալի Լիւպլին ասքէրի գօմիսիօնընա Թէսլիմ օլընմըշտր տրը. Պունլարտան Կալիցիանրն ահվալի հադգընտա մալիւմաթ ախրնա չալըշըլճաղընը Աւսթրիա կազէթալարը եազըյօրլար.

Վիսթուլ նէհրինին Ռուս սահիլինէ հէր պիրի 20-30 քիլի ալրը պիր խայը սանտալար էնտիրիմշ օլուպ, պունլար՝ հուտուտին մուհաֆազասնա մախսուս իմիշլէր իսէ տէ, հիրը հաճէթտէ պունլարտան խաթիֆտէ օլընմագ իչուն քէօրբիւ ամմայա մախսուս տուպալար պէչիմինտէ ինչա օլընմըշտր տրը.

—

Սօֆիատա նէչը օլընան Սէյոյոտ կազէթասը՝ Թիւրքիատա պուլնան Պուլկար մէքթէպլէրի հադգընտա պու քէրրէ պիր սիմաթ իսթիդ ճէտվէլի նէչը իթմիշ տիր.

Իչպու ճէտվէլէ կէօրէ, Մակեդոնիատա (Սէլանիք, Սէրէզ, Իսքիւպ վէ Մանասթրատա) 293 Պուլկար մէքթէպլի պուլընրպ, պունլարա 16965 էրքէք վէ 1789 զըզ չակիրտ տէվամ իթմէքտէ տիր.

Էտիրնէ վիլայէթինտէ վէ Տէրսաատէթ մուլհագաթընտա 131 մէքթէպ մէվճուտ օլուպ, պունլարտա 5074 էրքէք վէ 324 զըզ՝ Թահսիլը իլմ իթմէքտէ տիրլէր.

Մէքեաթիպը մէզքիւրէնին մէճմուը՝ 591 ատէտ, վէ չակիրտանընն մէճմուը՝ 23,810 նէֆէր օլուպ, մէզքիւր մէքթէպլէրտէ 569 մուալիմ վէ 71 մուալլիմէ Թէտրիսը իւլումի իթմէքտէ տիրլէր.

—

Գրպրբս ճէզիրէսինին ահվալի հէր ճիհէթճէ բէք ֆէնա օլուպ, զարուրէթ ու սէֆալէթ տէրճէճէի նիհայէյէ վարմիշ տրը. Պախուսուս քիւչիւք չիֆթճիլէր՝ բէք զիյատէ տիւչարը ֆագր ու միզայէգա օլմուշլար տրը. Իտարէ՝ էմնալի նամէսպուգ պիր սուրէթտէ զուլմ ու Թէատտի իճրա իթմէքտէ օլորղընտան, լէրինին Թահթը ըկյասէթինտէ Թէշէքքիւլ իսէն գոմիսիօն Թարաֆընտան իսթիհրազ օլընան Թէտապիր սապէսինտէ քէսպը սիրիւնէթ իթմիշ տիր.

Պիր մրգտարը մուայէնէ մէթալիք 5լիք վէ 6լրզրն 20 վէ 10 բարայրզա Թահվիլի գարարկիր օլմաղլա, տիւն սապահ Պանդը Օսմանի՝ Զարպանէի ամբէյէ պիր մրգտար 5լիք վէ 6լրզ կէօնտէրմիշ տիր.

Մէսմուռաթա կէօրէ, լիրայա նիսպէթէն մէճիտիյէ ֆիյաթընրն Թէնէզզուլ իթմէսինէ սէբէպ օլան ահվալտէն պիրի տէ, Պուլկարիսթան էմրէթինին մէճիտիյէ 16 զրուշ գըյմէթ Թագտիր իտիլպ օ եօլտա դապուլ վէ Թէտարիւլ իտիլէճէյինի իլան իթմէսի տիր.

ՏԱԽԻԼԻՅԷ

Խարիվը սապրգ Իսմայիլ բաշա հաղրէթլէրինին իսթիդպալինէ Թարաքը հաղրէթը Բատիշահտէն սերեավէը վէ տամամը հաղրէթը Շէհրիյարի Մէհմէտ բաշա հաղրէթլէրի մէմուր պուլրըրմշ, վէ միւշարէլէյհ Իսմայիլ բաշա հաղրէթլէրի՝ պու ապապհ Տէրսաատէթէ մուվասէլէթ էյլէմիշ տիր.

—Պարօն տը Հիրշ ճէնապլէրի տիւն Մապէ-ինը հիւմայունա պիլգիմէ, նամիզատընը էնտաբտան բայէկան պույրելան իլթիֆաթը Շէհրիյարիտէն տօլայը գուրէնան սանի հաճի Ալի պէյ հաղրէթլէրի վասէթասը իլէ խաբիրան Շահանէյ սարը Թէշէքքիւրաթը մախսուսէ էյլէմիշտիր.

—Շէհրիմիզ վիւրուտ իտէն խուսուսի Թէլէկրաֆլարա կէօրէ, էվվէլքի ազամ Ամինտան սէբար դրարիտէ Օսմանը հէյէթը մախսուսէսինէ իքրամէն քէշիտէ օլընան զիրաֆէթ՝ բէք բարրազ սուրէթտէ իճրա իտիլմիշ, վէ պունտան հէյէթը մէզքիւրէ իլէ Ամինա սէֆարէթը Սէնիյէսի հէյէթի վէ պիշմիտի Եունան ըիճազը հազրը պուլունմըշտր տրը.

Էնտամ զիրաֆէթտէ գրալ հաղրէթլէրի թարաքընտան տեվամը շէվքէթի վէ իճրալը Բատիշահի Թէմենիյաթը տերմէյան իտիլմէքլէ, Իսմէտ բաշա հաղրէթլէրի տախի սիլիմուգապէյէ գրալը միւշարէլէյհ հագդընտա զաթը հաղրէթը Բատիշահինին հրսսիյաթը Թէվեճճիհ-քէարանէլէրինին պէյան էյլէմիշ տիր.

Էնհէմ բաշա հաղրէթլէրի՝ բիհաբաթը իլէ պէրաբէր պիր էքի կիւնէ գատտար Ամինատան հարէքէթ իտէճէք տիր.

—Մահմուտ ճէլալէտտին բաշա հաղրէթլէրինին Մալիյէ նէզարէթինէ վուգում պույան մէմուրիյէթլէրինտէն տօլայը միւնհալ գալան Շէհրիյարի Տէվլէթի Թանզիմաթ տաիրէսի ըիյասէթինէ՝ պիր միւտէթտէն պէրու ըիյասէթը մէզքիւրէ վէզայիֆինի վէքալէթէն իյիք իթմէքտէ օլան Շէյխիսլամ էֆէնտի հաղրէթլէրինին մախտումի Խալիտ պէյ հաղրէթլէրինին Թային պույրըլճաղը իշլիտիլմիշ տիր.

—Մալիյէ Նէզարէթի մուավինի Ռիզա պէյ հաղրէթլէրի իլէ մէճլիսը Մալիյէ ազասընտան Մէճիտտին էֆէնտի հաղրէթլէրինին պէճայիշը մէմուրիյէթլէրի իճրա օլընճաղը մէսմու տրը.

—Պատէմա Ասլիյէ իբրահիմէթինէ կիրէճէք օլան մէմուրինին Մէքթէպը հուզուզտա հէյէթը մուալիմին հուզուրընտա իմթիհան վէրմէտիքճէ դապուլ օլունմամասը՝ իսլահաթը Ասլիյէ գօմիսիօնընճա գարարլաշտրըրմշ տրը.

—Գասը վէ հաքիմէր իչուն պիր նիզամնամէ թէրթիպի զրմիրնտա տիւն մահքէմէյի թէմելի խսթինաֆ դրսմը բէյսի Շէֆիգ պէյ հաղրէթլէրինին թահթը ըիյասէթինտէ պիր գօմիսիօն թէշէքքիւլ իմիշ տիր.

—Պահրը Սէֆիտ պօղազը մուհաֆըզ վէքիլի օլուպ տիւչար օլտրը պօղազ խասթաղրընը թէտավի իմտիրմէք իւզրէ կէչինտէ Տէրսաատէթէ կէմիշ օլան Ռիֆաթ բաշա՝ տիւչար օլտրը մէզքիւր իլլէթտէն միւթէսսէրէն էվվէլքի կէճէ վէֆաթ իտուպ, ճէնազէսի՝ մէսարիֆի թարաքը հաղրէթը Բատիշահտէն թէսվիկ պույրըրարագ տիւն ալայ իլէ գալտրրըրմշ տրը.

—Տէրսաատէթ էմրաք վէրկիսինին թահսիլատընա թահսիլտարլար մարիֆէթիյլէ վէ քէմալը կէրմի իլէ իսթիֆտար գըրնտրղը, վէ էմրաք վէրկիսինտէն Շէհր էմանէթը ճէլիլէսինէ թէֆրիգ օլընան մէպլաղընն տօղրուճա Իմանէթը միւշարէլէյհասյա իրսալի իլէ մամուրիյէթ վէ թանզիֆաթը պէյլուէյ սարֆ օրնաճաղը գարարկիր պուլունտրղը իշլիտիլմիշ տիր. (Թ. հ-էյէ-Ռ)

—Զապթիյէ նազրը Քեամիլ պէյ հաղրէթլէրի 5—6 կիւնտէն պէրու տիւչար օլտուղը խասթաղդտան քէսպը աֆիյէթ իտէրէք տիւն մադամ մէմուրիյէթինէ տէվամ պաչլամշ տրը.

—Պու կիւնքի Սատէրիտ օգունտրղընա կէօրէ, Պիթլիս վիլայէթի տախիլինտէ Ղազրաթ գազասընա թապի Պաթրեան նամ Խրիսթիան գարիյէսի էհալիսինին ճիւմէյսի Խալամըրը դապուլ իթմիշ օլտուղտրը՝ վիլայէթը միւշարէլէյհասան Տախիլի նէզարէթինէ պիլտիրիլմիշ օլտրղընան, քէֆիյէթի խաքիրան Շահանէյ իլէտէլտրզ, էհալիի մէրդումէնին հէր պիրէրէրինէ այրը այրը աթիյէի Շահանէ իհսան պույրըրմշտր վէ գարիյէի մէզքուրէտտէ մէսարիֆաթը՝ Խաղնէի Խասսան Շահանէտէն սարֆ օլունմագ իւզրէ պիր ճամի իլէ պիր տէ մէքթէպնի սէրիան ինչասընա իրատէի Սէնիյէ սուտուր իթմիշ տիր.

—Տիւն սաաթ 6 բատտէլէրինտէ Պէյքիթաշ Թարաքիարընտա Թրամվայ էօյնան կիրմէքտէ օլան պիր եահուտի Թրամվայ արապասը ալթընտա գայարագ էղիրիպ Թէյէք օլմուշ տրը.

—Թ. Հ-էյէ-Ռ-ը պէյանընա կէօրէ, Սթամպոլոս քիթապչը Առաքել էֆէնտի իլէ Ասրը բիւթիւպանէսի նէն էսամիի քիւքիւպ սուրէթինտէ նէչը իթմիշ օրարգալարը մէճմուալար՝ Տուլունը Ումմիյէ իտարէսինճէ ատէթա իլան տիյէ Թէլագգը օլընարագ, մէզքիւր մէճմուալարա Շէր բարալրգ բուլ եարբչարբրմասրը իչուն պէչէր նիսսիսէտէն եարբչար Օսմանը լիրաը ճէզան նագտի ախաը լազմ կէլտիկինի պիլ պէյան, քէֆիյէթի Պաղը Ալիտէն խաթիգան էլլէմիշ վէ օլաճա տա մէսէլէնին միւզաքէրէսի Շուրան Տէվլէթէ հէվալէ օլընմըշ իմիշ. Պունտան մատտա քիթապլարը գապլարը իւզերինէ եազրլան տիկէր քիթապլար էսամիսի տախի Տուլունը Ումմիյէ իտարէսինճէ իլանաթտան ատտ օլընարագ, քիթապ գապլարընա բուլ եարբչարբրմագ արզու օլընը յօր իմիշ.

—Թ. Հ-էյէ-Ռ՝ Իզմիտ սանճագը տախիլինտէ զուհուր իթմիշ օլան հայան խասթաղրընն մէզքիւր սանճագ, դաստ վէ քէօյլերինէ սիրայէթ իտիրկինի վէ հարթա Լենգարէյէ տօղրու լէրիլիմէքտէ օլտուղընը եազարագ մէրճինին նազարը տիգգաժընը ճէլպ իտիյօր.

—Նէհրիմիզ Իրան սէֆարէթի սրբեաթիպի Միրզա Հասան Խան՝ Պէյրութ Իրան չէհպէնտէրլիկինէ թային օլընարագ մէմուրիյէթի ճանիպը Պաղը Ալիտէն թատիգ պույրըրմշ տրը.

—Նու սօն կիւնլէրտէ եաղան եաղմուրլարտան էտիրնէ իլէ Սիմէքլի պէյնինտէ չրմէնտրքէր խաթիրնտա պաղը խասարաթ վուգուա կէլէրէք, օրարատա չրմէնտրքէր միւվարէսաթը միւնգաթի օլմուշ իսէ տէ, թամիրաթը լազրմէնին իճրասը իլէ պու կիւն չրմէնտրքէրին նէնիտէն իշլէյէճէյի խապէր ալընմշ տրը.

—Իզմիր իքինճի պէլէտիյէ տաիրէսի ըէսի Էմին պէյէ կէչէնտէ Ֆրանսա հիւքիւմէթի թարաքընտան վէրիլէն 5ինճի բիւթպէ Լէժիոն տ'Օնէօր նիշանը իլէ Իրան տէվլէթի թարաքընտան իմա օլընան կիւնճի բիւթպէ Շիր ու Խուրշիտ նիշանընրն թաալիգի խուսուսընա իրատէի Սէնիյէ սուտուր իթմիշ տիր.

(Տիկէր պաղը հավատխաթ իչուն սօն սահիֆէյէ միւրաճաաթ օլընա)

ՏԻՒՆ ԿԻՃԷՐԻ ՖՈՒՐԹՈՒՆԱ

Տիւն կէճէ շէհրիմիզտէ վուգուա կէլէն շէտիտ պօրատան՝ կէրբէք դարատա վէ կէրբէք տէնիրտէ պիր խայը խասարաթ վուգուա կէլմիշ տիր.

Մէզքիւր պօրա էմանարնտա տէնիր ֆէվգէյատէ գապարրպ, Եէնի գարու, Նաուլը գարու, Գապաթաշ, Իսկիւտար վէ Սթամպոլ Պաղրգ բազար վէ սաիր սէվահիլի պիր խայը մէսաֆէ սուլար խաթիլա իտերէք, խասարաթը մուճիպ օլտրղը կիպի, Եէնի գարուտա տէյիրմէն գաչըրընտաքի խաքէյէ երդըլմըշ, Սանտրդ Պրունրնտա ուճտաքի գաղնօ իլէ էանիտէքի խաքէյէ դրամէն խարապ օլմըշ տրը. Իւս կիւտար խաքէյէսինտէ սուլար 50 չէքի գատար օտտուր տէնիրէ սիրիպ կէօթիւրմիշլէր տիր.

Գարատա տախի պիր չօղ թահթաբէրտէ վէ էսկի տուվարլար վէ պազր թէէկրաֆ տիրէքլերի երգըլմըշ վէ պիր խայը քիրէմիտ դըրըլմըշ տրը.

Իշպու ֆուրթունատա չէհրիմիզ ճիվարընտա վէ տէնիզտէ տիկէր պազը խասարաթ վուգուը՝ տախի մէնհուզ իսէ տէ, օլ պատտէ հէնուզ մալիւմաթ ալընմամըշ տրը.

ԹԷԼԷԿՐԱՖ

Բարիզ 27 դեկտ.

Հապէշիստանա կիտէն Ինկիլիզ հէյէթը մէմուրէն մախսուսէսինին մուվաֆֆագիյէթսիզլիկէ տիւչար օլարղը՝ թէհազզուզ իտիյօր. Հապէշ գրալը՝ միսալէհա Թալեպ իթմէք իսթէմէյօր.

Սան Ռէմօ 27 դեկտ.

Տօգթօր Սրը Մ. Մաքէզի՝ Ալէքսանիա վէլիհահտընն գրրթլարընտաքի շէյնն հէման քեամէլէն զայպ ու նապէտիտ օլորղընը Թատիգ իթմիշ տիր.

Սօֆիա 28 դեկտ.

Մէճլիսը Մէպուսան՝ տիւնքի իճթիհատընտա, պիւտժէնին վարիսաթ գրսմինը գապուլ իթմիշ, վէ Շարգի Ռումէլիինին տուլունը ամիգասը Թէէտիրէսի իչուն Տուլունը Ումմիյէն Օսմանիյէ իտարէսի մուրախասը Մ. Նօպլէ իլէ ադտ օլընան մուգավէլէնամէլի Թատիգ էյլէմիշ տիր. Պունտան մատտա մէճլիսը մէզքիւր՝ Ռուսճուգ-Վարնա տեմիր եօլ խաթթընրն միսպայասը վէ Զարիպրօտ-Վագարէլ իրմիսագ խաթթընրն իրմալի իչուն 50 միլէօնլրգ պիր խթիդրազ ադտ իթմէկէ հիւքիւմէթէ մէեղուլնիյէթ վերմիշ տիր.

Վիէննա 28 դեկտ.

Ֆրէմրէնդլրը պէյանընա կէօրէ, բրէնս Վիլհիլմ-Կրէօձին Պերլինէ սէյահաթը՝ հէչ պիր բօլթիգա սէպպինէ մէպնի տէյիլ տիր.

Գոնթ Գաչնօքինին մէմուրիյէթէն չէքիլմէսինէ տաիր օլան չայիա Թէզլպ օլընմշ տրը.

ԹՐԱՄՎԱԶ ՇԻՐՔԷԹԻ

Թարաքընտան կէլէն իլան.

Թրամվայ շիրքէթի մէճլիսը իտարէսինին գարարը մուճիպինճէ, պէհէր հիսսէ իչուն 25 զրուշ սաղ ագչէ օլան 31 նօմէրօլը ֆաիպ գուբօնը պէտէլինին՝ շիրքէթին սանտրղընան Թէէտիրէ օլընաճաղը, վէ նիզամէն լազրմ կէլէն պօրտրօլարը՝ 1888 ա. լաֆը. յունվարը 2սինտէն իթիբարէն հէր հաֆթա սաաթ վէ ճումաա կիւնլէրի էօյլէնտէն սօնրա ալաֆրսաաթ 2տէն 4է գատար պէրաի Թատիգ գապուլ օլընրպ, Թէէտիյաթրն 8 կիւն սօնրա իճրա օլընաճաղը հիսսէտարանա իլան օլընը.

Մ Ի Տ Ի Տ Ի Թ Է Թ

Տէրսաատէթ 9/21 դեկտեմ. 1887

2—2

ԱՀՎԱԼԸ ՄԱԼԻՑԷ

ՇԸՄԷՆՏԸՖԷՐ ԷՍՀԱՄԸ

Գարիունը քիրամմըզդն մալիւմի տիր քի, պունտան չէնտ մահ մուգատէմ կաղէթամըզտա պիր պէնտը մախսուս նէչը իտիպ, շըմէնտըֆէր էսհամմըզ էքրամիէլէրլինն եէնիէն թանզիմի, վէ պիրինճի էքրամիէլէր եէքիւնինն թէնզիլի իլէ քիչիւք էքրամիէլէրին վէ ալէյնուսուս 400էր ֆրանգլըգ ըսէլմալ (ամորթի) գուրալարընն մըգտարը արթըրըլմասը լիւզումընը պէյան էյլէմիշ իտիք։

Մաէլմէնտունիյէ խապէր ալտըրըմըզա նէզարէն, շիմտի Տույունը Ումումիյէ իտարէսինին թէզէքիւրի թահթընտա պուլընան թասավուրլար չու ամիտէքիլէր տիրլէր։

1. Մէգքիւր սէնէվի ֆաղա 12—13000 լիրա իլէ, բիացատան հէր սէնէ էսհամ սամընը ալըպ իմհա իմմէք։

2. Շիմտի քէշիտէ օլընան գուրալարտա էքրամիէլէրէ վէ ըսէլմալ օլան 400 ֆրանգլըգ էսհամ. եիւզտէ 58 թէէտիյէ օլընմադտա իքէն, մէգքիւր 12—13000 լիրանըն տա պունա զամմը իլէ, պունտան սոնրա եիւզտէ 64 գատար թէէտիյէ էյլէմէք։

3. Պէօյիւք բրիմէրին եէքիւնէրինի էնտիրիպ, քէշիտէ օլընան գուրալարը իքի գամբնա իպլաղ իմմէք, վէ մէգքիւր սէնէվի ֆաղա 12—13000 լիրա իլէ տէ, եա գուրալարը մըգտարընը տահա գիյատէ արթըրմագ, եա պալէատէքի հիսապ իւզրէ եիւզտէ 58 թէէտիյէյի եիւզտէ 64 բատտէէրինէ չըգարմագ, եախսոտ օ մէպլաղ իլէ բիացատան այրընա էսհամ սամընը ալըպ իմհա իմմէք։

Պիզճէ ասըլ մէսէլէ, մէգքիւր սէնէվի ֆաղա 12—13000 լիրանըն նէ սուրէթլէ սարի իտիրմէսի իւզրինէ տէյիլ տիր։ վագրա եիւզտէ 58 թէէտիյէյի եիւզտէ 64է իպլաղ իմմէքտէն իսէ, պէհէր սէնէ բիացատան 7—8000 էսհամ սամրն ալընըպ իմհա իտիրմէսի տահա էվվէա ատտա օլունապիլիր։ չինէքի պու սուրէթլէ, բիացատան էսհամրն բէյտէրբէյ էքսիրմէսի իլէ ֆիյաթլարընն տա օ նիսպէթտէ թէրազը իտէճէյի չիւպհէսիզ օլաճաղընտան, պիր թարաֆտան գուրա գաղանանլար սէվինտիքլէրի կիպի, տիկէր թարաֆտան տախի էսհամ սահիպլէրի, քէնտի էլէրինտէ պուլընան էսհամրն թէրազդի ֆիյաթը իւզէրինէ օլսուն սէվինմէյէ միւգթէտիր օլապիլիրլէր։

Շիմտի ասըլ մէսէլէ, քէշիտէ օլընան գուրալարընը մըգտարը արթըրըլմասը իւզէրինտէ տիր։ Նասրլ քի իքի ատտա պիր քէրրէ 550էր գուրա քէշիտէ օլունմադտա իքէն, պէհէր այ 550էր գուրա քէշիտէ օլընմասընա տահր պիր բիվայէթ գուհուրա կէլտիրինտ, բէք չօգլարրն վէ պէքքի տէ ումումրն մէմնունիյէթինի մուճիպ օլմուշ տր։

Պունտան մուգատտէմ սէօյլէմիշ օլտուզրմզ կիպի, մէքէրրէբէն պէյանտ իճթիհատ իտէրիզ քի, շրմէնտրֆէր էսհամմըզրն մըգտարը վէ գրյմէթի հաղրէսի իւզէրինէ, 600000 վէ 300000 ֆրանգլըգ պիրէր թէք իքրամիէլէր՝ բէք չօգ տրրլար, վէ պունա նիսպէթէն 500էր ատտ 400էր ֆրանգլըգ ըսէսիլմալէր տախի բէք աղ տրրլար։

Շրմէնտրֆէր էսհամը, 1980000 ատէտտէն իպարէթ օլարագ մէյտանը թէտավիւլէ չըգարբըմըշլար իքէն 18 սէնէ պիր տիւզիյէ հէր իքի ատտա պիր գուրա չէքիլտիյի հպտէ տախի, հէնուզ անճագ 43900 ատէտի իմհա օլունուպ, ենէ բիացատա 1936100 ատէտ էսհամ վար տրր։

Վագա քէշիտէ օլունան գուրալարրն մըգտարը սէնէ պէ սէնէ արթաճագ, վէ էն նիհայէթլէրինտէ, եանի 60—70—90 սէնէտէն 5—6 վէ 10 պինէրի պիրտէն քէշիտէ օլունաճագ իսէ տէ, հէնուզ 1000 ատէտին քէշիտէսինէ նաիլ օլմագ իչուն 20 սէնէ տահա պէքլէմէք լազըմ կէլիեօր։

Իմտի շիմտիքի մէվճուտա տօգուներլմադըզդն, իքի ատտա պիր քէրրէ գուրա քէշիտ իմմէքտէն իսէ ատտա պիր քէրրէ քէշիտէսինէ տէ գարար վէրիլտիյինտէ, 550 գուրա 1100 գուրատա իպլաղ օլմուշ սալըլաճաղընտան, 20 սէնէլիք եօլ պիրտէն ալընմիշ օլապիլիր։

1870 սէնէսինտէն 1910 սէնէսինէ գատար գուրա քէշիտէլէրի չու ամիտէքի մինվալ իւզրէ օլուսը, օնտան սոնրա եենէ թէպէտտիւլի վար տրր։

Ապրիլ 1տէ.	օգ.	ոս. 1տէ.	դեկտ.	1տէ
1	Նումէրօ	600000	600000	ֆր.
1	»	60000	60000	»
2	»	20000	40000	»
6	»	6000	36000	»
12	»	3000	36000	»
28	»	1000	28000	»
—			———	
50	»		800000	»

Փետ.	1տէ.	յունի.	1տէ	վէ հոկտ.	1տէ
1	Նումէրօ	300000	300000	ֆր.
1	»	25000	25000	»
2	»	10000	20000	»
6	»	2000	12000	»
12	»	1250	15000	»
28	»	1000	28000	»
—			———	
50	»		400000	»

Տիմէք տիր քի սէնէսէ իւչ տէֆա 800000էր, վէ իւչ տէֆա 400000էր ֆրանգ իքրամիյէ վերիլիյօր. եախսոտ իւսթ իւսթէ հէր իքի ատտա պիր 600000, եախսոտ թէքմիլ սէնէսէ 4800000 ֆրանգ.։

Պունլարրն շիմտիքի հալտէ եիւզտէ 58ի թէէտիյ. օլունարդը մալիւմ տիր. ֆագաթ պիդիմ հիսապրմըզ եինէ թէքմիլի իւզէրինէ տիր։

Շիմտի պէհէր իքի ատտա պիր 600000 ֆրանգ իքրամիյէ վերիլտիկի կիպի, շիմտիքի հարտէ 500 ատէտ սէհիմին տախի պա գուրա 400էր ֆրանգրթէէտիյէ իտիրմ քրտէ, վէ պու 400 ֆրանգլըգլարրն եէքիւնի տտախի պէհէր իքի ատտա պիր 200000 ֆրանգա պրիզ օլմագտա պուլընարընտան, տիմէք օլուբ քի, բէսէրմալ վէ իքրամիյէ իչին, պէհէր իքի ատտա պիր ճէման 800000էր ֆրանգ թէէտիյէ օլունմադտա տրր։

Մէպլաղը մէզգուրուն մէճմուլի մըգտարընա տօգունուլմագտրընտա, օրթա հիսապպա գրյմէ ի 180 ֆրանգրատտէէրինտէ պուլընմագտա իտի։

600,000 ֆրանգլըգ վէ 300,000 ֆրանգլըգ իքրամիյէլէրին տէ օրթա հիսապը 450,000 ֆրանգ տրր։ վէ օ տախի իքի ատտա պիր քէրրէ քէշիտէ իւզէրինէ օլուպ, ատտա պիր տէֆա քէշիտէսի հիսապրնա կիտիրտիյինտէ, պու 450000 ֆրանգ տախի 225000 ֆրանգա էնէր։

Ֆագաթ մատամ քի շիմտիքի 100 պին ֆրանգըմըզ տա Տույունը Ումումիյէ իտարէսինինճէ 58 պին ֆրանգա էնէր, պիդիմ տախի օ նիսպէթտէ հիսապ թումմամըզ լազըմ կէլիր տէնէճէք տիր։

Եենէ պու հիսապ տախի 100000 ֆրանգլըգ իքրամիյէյէ մէնֆաաթը տրր։

Զիւնքի 100000 ֆրանգըմըզը սաղլամ 100տէ 58տէն հիսապ իմտիրմիզտէ, 180 ֆրանգլըգ էսհամա 225, 000 ֆրանգլըգ իքրամիյէ նիսպէթի իլէ 35 ֆրանգլըգ էսհամա սաղլամ 43700 ֆրանգ գատար իսապէթ եթմէլի տիր. հալ պու քի, 100000 ֆրանգըմըզ սաղլամ 43700 ֆրանգ տէլիլ, իլա 58000 ֆրանգ թումամագտա տրր։

Ֆագաթ պու հիսապլարը պէր թարաֆ իմտիրմիզ, վէ պիր ատէմ 600000 վէ 300000 ֆրանգրն էեբինէ 100000 ֆրանգ խսապէթ իմտիրմտէ պէյենմէյիկ կէրէք պրաղաճաղընը պիլէ ֆարզ էյլէմիրմիզ հալտէ, եենէ նաղարիյաթը ումումիյ իլէ, գուրա քէշիտէսինին հէր իքի ատտա պիր քէրրէ օլաճաղ եէրատէ հէր ատտա պիր քէրրէ օլմասը, եախսոտ հէր նէ սուրէթլէ օլուբ իբիացատան գալտրրրլան էսհամրն մէճմուլի 12—13000 էսհամա պալիզ օլուբ քի, պունրն տա, թէրազդէյի գըյմէթէ պէօրիւբ պիր մէտար օլաճաղը չիւբէհէպզ տիր։

Տիմէք օլուբ քի պու սուրէթլէ, հէմ խազինէյի մալիյէ տահա աղ վէ բէք աղ վագրթատան չրմէնտրֆէր էսհամը տիյունաթը եիւքիւնտէն գուրթուլմըշ օլուբ, վէ հէմտէ ատհապը էսհամ, չիւբհէսիզ օլան պիր թէրազդէյի գըյմէթտէն իմթիֆատ իտէր։

600000 վէ 300000 ֆրանգլըգ պիրինճի իքրամիյէլէրի պիրտէնպիրէ 100000 ֆրանգա էնտիրտիրմիզ տէ աղբը կէօրիւնմէսին։

Եվվէլ էմրտէ պէհէր այտա 100000 ֆրանգ իքրամիյէ, էվվէլքի իքի ատտա պիր քէշիտէ հիսապը իւզրէ 200 պին ֆրանգա կէլիր, չու ֆարլ իլէ քի, պու 200000 ֆրանգ պիր նիսպէթի օրա իսապէթ իտէճէք եէրատէ ի ֆի նումէրօյա իսապէթ ի միլ օլաճաղ տրր։ Վէ շիմտիքի 35 ֆրանգլըգ գըյմէթի նիսպէթինտէ 100000 ֆրանգ իքրամիյէ, գըյմէթի իպթի տապիյէյէ նիսպէթինտէրի 600000 վէ 300000 ֆրանգլըգ իքրամիյէատէն տէ հիբսէք սայրլրր։

Շրմէնտրֆէր էսհամը էն իլք տէֆա բիացայա չըգ արբլտրդրնատա, օրթա հիսապպա գրյմէ ի 180 ֆրանգրատտէէրինտէ պուլընմագտա իտի։

600,000 ֆրանգլըգ վէ 300,000 ֆրանգլըգ իքրամիյէլէրին տէ օրթա հիսապը 450,000 ֆրանգ տրր։ Վէ օ տախի իքի ատտա պիր քէրրէ քէշիտէ իւզէրինէ օլուպ, ատտա պիր տէֆա քէշիտէսի հիսապրնա կիտիրտիյինտէ, պու 450000 ֆրանգ տախի 225000 ֆրանգա էնէր։

Ֆագաթ մատամ քի շիմտիքի 100 պին ֆրանգըմըզ տա Տույունը Ումումիյէ իտարէսինինճէ 58 պին ֆրանգա էնէր, պիդիմ տախի օ նիսպէթտէ հիսապ թումամըզ լազըմ կէլիր տէնէճէք տիր։

Եենէ պու հիսապ տախի 100000 ֆրանգլըգ իքրամիյէյէ մէնֆաաթը տրր։

Զիւնքի 100000 ֆրանգըմըզը սաղլամ 100տէ 58տէն հիսապ իմտիրմիզտէ, 180 ֆրանգլըգ էսհամա 225, 000 ֆրանգլըգ իքրամիյէ նիսպէթի իլէ 35 ֆրանգլըգ էսհամա սաղլամ 43700 ֆրանգ գատար իսապէթ եթմէլի տիր. հալ պու քի, 100000 ֆրանգըմըզ սաղլամ 43700 ֆրանգ տէլիլ, իլա 58000 ֆրանգ թումամագտա տրր։

Ֆագաթ պու հիսապլարը պէր թարաֆ իմտիրմիզ, վէ պիր ատէմ 600000 վէ 300000 ֆրանգրն էեբինէ 100000 ֆրանգ խսապէթ իմտիրմտէ պէյենմէյիկ կէրէք պրաղաճաղընը պիլէ ֆարզ էյլէմիրմիզ հալտէ, եենէ նաղարիյաթը ումումիյ իլէ, գուրա քէշիտէսինին հէր իքի ատտա պիր քէրրէ օլաճաղ եէրատէ հէր ատտա պիր քէրրէ օլմասը, եախսոտ հէր նէ սուրէթլէ օլուբ իբիացատան գալտրրրլան էսհամրն մէճմուլի 12—13000 էսհամա պալիզ օլուբ քի, պունրն տա, թէրազդէյի գըյմէթէ պէօրիւբ պիր մէտար օլաճաղը չիւբհէսիզ տիր։

Տիմէք օլուբ քի պու սուրէթլէ, հէմ խազինէյի մալիյէ տահա աղ վէ բէք աղ վագրթատան չրմէնտրֆէր էսհամը տիյունաթը եիւքիւնտէն գուրթուլմըշ օլուբ, վէ հէմտէ ատհապը էսհամ, չիւբհէսիզ օլան պիր թէրազդէյի գըյմէթտէն իմթիֆատ իտէր։

600000 վէ 300000 ֆրանգլըգ պիրինճի իքրամիյէլէրի պիրտէնպիրէ 100000 ֆրանգա էնտիրտիրմիզ տէ աղբը կէօրիւնմէսին։

Եվվէլ էմրտէ պէհէր այտա 100000 ֆրանգ իքրամիյէ, էվվէլքի իքի ատտա պիր քէշիտէ հիսապը իւզրէ 200 պին ֆրանգա կէլիր, չու ֆարլ իլէ քի, պու 200000 ֆրանգ պիր նիսպէթի օրա իսապէթ իտէճէք եէրատէ ի ֆի նումէրօյա իսապէթ ի միլ օլաճաղ տրր։ Վէ շիմտիքի 35 ֆրանգլըգ գըյմէթի նիսպէթինտէ 100000 ֆրանգ իքրամիյէ, գըյմէթի իպթի տապիյէյէ նիսպէթինտէրի 600000 վէ 300000 ֆրանգլըգ իքրամիյէատէն տէ հիբսէք սայրլրր։

Շրմէնտրֆէր էսհամը էն իլք տէֆա բիացայա չըգ արբլտրդրնատա, օրթա հիսապպա գրյմէ ի 180 ֆրանգրատտէէրինտէ պուլընմագտա իտի։

600,000 ֆրանգլըգ վէ 300,000 ֆրանգլըգ իքրամիյէլէրին տէ օրթա հիսապը 450,000 ֆրանգ տրր։ Վէ օ տախի իքի ատտա պիր քէրրէ քէշիտէ իւզէրինէ օլուպ, ատտա պիր տէֆա քէշիտէսի հիսապրնա կիտիրտիյինտէ, պու 450000 ֆրանգ տախի 225000 ֆրանգա էնէր։

Ֆագաթ մատամ քի շիմտիքի 100 պին ֆրանգըմըզ տա Տույունը Ումումիյէ իտարէսինինճէ 58 պին ֆրանգա էնէր, պիդիմ տախի օ նիսպէթտէ հիսապ թումամըզ լազըմ կէլիր տէնէճէք տիր։

Եենէ պու հիսապ տախի 100000 ֆրանգլըգ իքրամիյէյէ մէնֆաաթը տրր։

Զիւնքի 100000 ֆրանգըմըզը սաղլամ 100տէ 58տէն հիսապ իմտիրմիզտէ, 180 ֆրանգլըգ էսհամա 225, 000 ֆրանգլըգ իքրամիյէ նիսպէթի իլէ 35 ֆրանգլըգ էսհամա սաղլամ 43700 ֆրանգ գատար իսապէթ եթմէլի տիր. հալ պու քի, 100000 ֆրանգըմըզ սաղլամ 43700 ֆրանգ տէլիլ, իլա 58000 ֆրանգ թումամագտա տրր։

Ֆագաթ պու հիսապլարը պէր թարաֆ իմտիրմիզ, վէ պիր ատէմ 600000 վէ 300000 ֆրանգրն էեբինէ 100000 ֆրանգ խսապէթ իմտիրմտէ պէյենմէյիկ կէրէք պրաղաճաղընը պիլէ ֆարզ էյլէմիրմիզ հալտէ, եենէ նաղարիյաթը ումումիյ իլէ, գուրա քէշիտէսինին հէր իքի ատտա պիր քէրրէ օլաճաղ եէրատէ հէր ատտա պիր քէրրէ օլմասը, եախսոտ հէր նէ սուրէթլէ օլուբ իբիացատան գալտրրրլան էսհամրն մէճմուլի 12—13000 էսհամա պալիզ օլուբ քի, պունրն տա, թէրազդէյի գըյմէթէ պէօրիւբ պիր մէտար օլաճաղը չիւբհէսիզ տիր։

Տիմէք օլուբ քի պու սուրէթլէ, հէմ խազինէյի մալիյէ տահա աղ վէ բէք աղ վագրթատան չրմէնտրֆէր էսհամը տիյունաթը եիւքիւնտէն գուրթուլմըշ օլուբ, վէ հէմտէ ատհապը էսհամ, չիւբհէսիզ օլան պիր թէրազդէյի գըյմէթտէն իմթիֆատ իտէր։

600000 վէ 300000 ֆրանգլըգ պիրինճի իքրամիյէլէրի պիրտէնպիրէ 100000 ֆրանգա էնտիրտիրմիզ տէ աղբը կէօրիւնմէսին։

Եվվէլ էմրտէ պէհէր այտա 100000 ֆրանգ իքրամիյէ, էվվէլքի իքի ատտա պիր քէշիտէ հիսապը իւզրէ 200 պին ֆրանգա կէլիր, չու ֆարլ իլէ քի, պու 200000 ֆրանգ պիր նիսպէթի օրա իսապէթ իտէճէք եէրատէ ի ֆի նումէրօյա իսապէթ ի միլ օլաճաղ տրր։ Վէ շիմտիքի 35 ֆրանգլըգ գըյմէթի նիսպէթինտէ 100000 ֆրանգ իքրամիյէ, գըյմէթի իպթի տապիյէյէ նիսպէթինտէրի 600000 վէ 300000 ֆրանգլըգ իքրամիյէատէն տէ հիբսէք սայրլրր։

Շրմէնտրֆէր էսհամը էն իլք տէֆա բիացայա չըգ արբլտրդրնատա, օրթա հիսապպա գրյմէ ի 180 ֆրանգրատտէէրինտէ պուլընմագտա իտի։

600,000 ֆրանգլըգ վէ 300,000 ֆրանգլըգ իքրամիյէլէրին տէ օրթա հիսապը 450,000 ֆրանգ տրր։ Վէ օ տախի իքի ատտա պիր քէրրէ քէշիտէ իւզէրինէ օլուպ, ատտա պիր տէֆա քէշիտէսի հիսապրնա կիտիրտիյինտէ, պու 450000 ֆրանգ տախի 225000 ֆրանգա էնէր։

Ֆագաթ մատամ քի շիմտիքի 100 պին ֆրանգըմըզ տա Տույունը Ումումիյէ իտարէսինինճէ 58 պին ֆրանգա էնէր, պիդիմ տախի օ նիսպէթտէ հիսապ թումամըզ լազըմ կէլիր տէնէճէք տիր։

Եենէ պու հիսապ տախի 100000 ֆրանգլըգ իքրամիյէյէ մէնֆաաթը տրր։

Զիւնքի 100000 ֆրանգըմըզը սաղլամ 100տէ 58տէն հիսապ իմտիրմիզտէ, 180 ֆրանգլըգ էսհամա 225, 000 ֆրանգլըգ իքրամիյէ նիսպէթի իլէ 35 ֆրանգլըգ էսհամա սաղլամ 43700 ֆրանգ գատար իսապէթ եթմէլի տիր. հալ պու քի, 100000 ֆրանգըմըզ սաղլամ 43700 ֆրանգ տէլիլ, իլա 58000 ֆրանգ թումամագտա տրր։

Ֆագաթ պու հիսապլարը պէր թարաֆ իմտիրմիզ, վէ պիր ատէմ 600000 վէ 300000 ֆրանգրն էեբինէ 100000 ֆրանգ խսապէթ իմտիրմտէ պէյենմէյիկ կէրէք պրաղաճաղընը պիլէ ֆարզ էյլէմիրմիզ հալտէ, եենէ նաղարիյաթը ումումիյ իլէ, գուրա քէշիտէսինին հէր իքի ատտա պիր քէրրէ օլաճաղ եէրատէ հէր ատտա պիր քէրրէ օլմասը, եախսոտ հէր նէ սուրէթլէ օլուբ

ատ օլսուն, գուրա մըգտարընրն իքի գամբնա իպլաղ օլունմասը, կէրէք տէվլէթճէ, կէրէք էհալիճէ վէ կէրէք գրյմէթ թէրազդըընճա բէք խասլէթլի օլաճաղընտան, Տույունը Ումումիյէ Իտարէսինին պիր ան էվվէլ պէօրլէ պիր թասավվուրը ֆիրլէ կէթիրմէյէ հիմմէթ էյլէմէսինի, էզճան ու տիլ արզու իտէրիզ։

Բրօվէս բուլլարընտան հասըլ օլան վարիսաթրն պու սուրէթլէ իքի միսլինէ իպլաղ օլաճաղը ճիհէթի տէ պաշդա։

ԵՈՒՆԱՆԱ ԿԻՏԻՆ

ՀԷՅԷԹԸ ՍԷՖՈՒՐԷԹԸ ՄԱԽՍՈՒՍԷՒ

ՕՍՄԱՆԻՑԷ

Ֆէրիդ Էֆէնտիմբաշ։ վէ Ֆաֆգ պէյ հաղարաթրընն Բիրէ վէ Ամինայա միւվասէլէթէրինէ վէ Իսմիրզ նիշանրնին Եունան գրալընա հիրը ի թասընտա իրա օլընան մերասիմ հպգունտա Ամինատան պէր վէճճը ամի պաղրթաֆիրամի իթա օլընրյօր։

Ֆուրմունանրն շիտատէթինէ մէպնի, հէյէթը Օսմանիյէնին բարիպ օլտրզը Ռուս նամ Ասիթրիա վաբրը՝ միւթատրնատան 8 սաամ սանդրա Բիրէյէ միւվասէլէթ իմմիշ տիր։ Գրալրն բիս քիպինէ մախսուս օյան Ամէրէր վաբրրրնն ալայ սանտալը՝ տէրհայ Ասիթրիա վաբրրնա եանա չըգ հէյէթը միւշարէէյհայը գարայա չըգարմըշ տրր։

Ամինա սէֆարէթը Սէնիյէսինին իքինճի քեամիսի սէֆիրինն պիրա տէրի Ամիրք պէյ իլէ, ամաչէ միլի թէր Սէյֆուլլահ պէյ վէ գրալթարաթինտան Էֆէնտիմբաշ հաղրէթլէրինն մայէթինէ եավէր թային օլընան հիւզպաշը Մ. Արկիրօբուլօ՝ վաբրա գատար իսթիդպալէ կէմմիշ էր տիր։ Գարայա չըգըլարգտա, սահիրտէ վէ օգագ արալարընտա թէճէմմիս իտէն քիւլլիյէթլի խալգ թարաֆրընտան իպրաղը ատարը իհթիրամ օլընմիշ տրր։

Հէյէթը մէպուսէ վէ խմիդպալէլէրինէ կիթմիշ օլան պէվամ վէ տէվլէթը Օսմանիյէնին Բիրէ պաշ չէհպենտէրի վէ ամաչէ նավալ (մէմուրը պահրի) վէ սիր զէվամ՝ թախսիս օլունան գամբարը մախսուս իլէ Բիրէյէտէն Ամինայա ազիմէթ իտէրէք, օրատա սամասիօնտա ինթիզար իմմէքտէ օլան սէֆիր Ֆէրիտուն պէյ հաղրէթլէրի իլէ պաշ բեամիպ վէ սէֆարէթին սահր մէմուրիյնի թարաֆրընտան բէսմը իսթիդպալ իյֆա գըլընմըշ տրր։ Սամասիօնտան արապալար իլէ սէֆարէթանէյէ կիտիլիպ, պիր ազ արամանտան սոնրա, Էֆէնտիմբաշ վէ Ֆաֆգ պէյ հաղարաթը վէ մայէթլէրի՝ սէրայը գրալինին գարշըսընտա քեամին Կրանտ Պրրթանեը Նամ էն պէօրիւբ Օձէլտ թախսիս օլընան տաիրէի մախսուսէյէ կէմմիշլէր տրր։ Գրալ Եօրկի թարաֆրընտան Օթէլէ եավէրը մախսուս իլամմ իլէ բասիմէի խոշամէտի իրֆա օլսունմըշ տրր։

Ֆէրտաբ բաղար էրմէնի կիւնիս սէրայը գրալտանէ կէօնտէրիլէն արապալարա միւշարէլ յհիմ Էֆէնտիմբաշա վէ Ֆաֆգ պէյ վէ Ֆէրիտուն պէյ հաղարաթը իլէ, հէյէթը մէպուսէ մայէթի վէ սեֆարէթը Սէնիյէ մէմուրլարը վէ Եունան գրալը թարաֆրընտան թային օլընան թէրիֆաթը վէ եավէրլէր պիրիբուզ սէրայա կիտիմիշ, վէ գրալ Եօրկի հաղրէթլէրի չէնտ սէնէ ադամէ իհտա պուլընան մուրասա Օսմանի նիշանընը սինէսինէ թաալիգ իմմիշ օլտուզը վէ վէտիհատ բրէնս Գոնթանթին սաղ թարաֆրընտա վէ իքինճի մախտումը բրէնս Եօրկի սոլ թարաֆրընտա վէ սահր մէմուրիյնի՝ էթրաֆրընտա պուլընտրգլարը հաղտէ թախ ժ օտատրնտա Էֆէնտիմբաշա վէ Ֆաֆգ պէյ վէ Ֆ բիտուն պէյ հաղարաթը վէ մէմուրիյնը սահրէ լի գաղալ էյէմիշ, վէ նիշանը Իմմիյա գրն բէսմը թէպիմի իհթիֆաթը մախսուսէ իլէ իֆրա գըլընմըշ տրր։

Բրէնս Գոնթանթին իլէ բրէնս Եօրկինին Ամինայա ավտէթլէրինէ մէպնի օ ագշամ սէրայը գրալիտէ թէրմիպ օլընան պարտա Էֆէնտիմբաշա վէ Ֆաֆգ պէյ վէ Ֆէրիտուն պէյլէր հաղարաթը իլէ սէֆարէթը Սէնիյէ մէմուրլարը մէտուէն հաղրը պուլընմըշ, վէ գրալ հաղր թէրի՝ Իմմիյազ նիշանը իլէ միտպանարը նը թաալիգ իտէրէք պալօյա գէլիրմիշ վէ սուրէթը մախսուսա. հէյէթը մէպուսէի ֆէվգէլատէ հագգընտա մուամէլատը իլմիֆամ քեարատէ վէ իհթիրամիյէտէ պուլընմըշ տրր։

ԻԹԱԼԻԱ ՎԷ ՎԱՏԻԿԱՆ

Իթալիա հիւքիւմէթի իլէ Վատիկան արասընտա մէվճուտ օլան խուսումէթ եէնիտէն քէսբը իյթիատտ իտիյօր։ Բօմա ինթիխապաթը պէէտիյէսինտէ էքսէրիյէթ՝ բարազ թարաֆտարանընա իտապէթ իտուպ սերպէսթի թարաֆտարանընրն իւմիտի պօյա չըգմիշ օլարրդրընտան, հիւքիւմէթ՝ պու խուսուսրն էօնիւնի ալմագ իչուն պիր գանուն լայիհասը թանզիմ իմմիշ, վէ պու գանունրն մագսատը ասըլ՝ ինթիխապաթը միւբիյիտ իսլահաթը պէհանէպի թահրընտա, գամբօլիբէրին մէճալիսը պէէտիյէյէ տուխուլինի բէյտերբէյ կիւճէյշտիրմէքտէն իպարէթ պուլընմըշ տրր։ Սերպէսթի թարաֆտարը օլան կադէթարար՝ սերպէսթի թարաֆտարը օրմագսըզրն Գարիբիօլ մէճլիսինտէ քիմնէնին ադա օլամմասը լազըմ կէլտիկինի Մ. Պենկիտէն սոնրա աչրգտան աչրը պէյան իտիյօրլար։

Լաբին Վատիկան ալէյհինէ չէվրիլէն էն տէհշէթլի հարպ մաքինասը՝ զօնթ Գասօրանընը թադտիմ իմտիկի գանուն լայիհասը օլուպ, պու լայիհա՝ կէօյա քիլիսէճճ թէսաբրուքը էմմաքը սրբարանա գօյմաղա միւ-

---

(100)

ՄԷՃՆՈՒՆԷԼԷՐ ԹԱՊՈՒ

ՄԻՒԼԼԻՖԻ

ԳՈՒԱՂԻՒ ՏԷ ՄՈՆԹԻՒԻՆ

ՄԻՒԹԷՐՃԻՄԻ ԱՆՏՈՆ ԱԼԻՔ

Տօն Մալիւսթէ տախի գրալիցայը կէօսթէրէրէք։

—Շու գատընա քէնտիի պէյէնտիրմէլի վէ սէվտիրմէլիսին։—տէյու ճէվապ վէրիր։—տէտի։

63

Ֆապրիս կիւլմէկէ պաշլայըպ։—Պու ճիհէթ պէնիմ տէ խաթրընտան կէչմիշ իտի։

Ըընէ։—Տիմէք քի սէն տէ անրամըշրն քի Բավլա Պալթիւսին գալպինի պիր քէրրէ խթիլա իթմէկէ միւգթէտիր օլապիլէճէք օլուր իսէն, հէր էյէ զալէպէ ի-տէպիլիրսին։

Ֆապրիս։—Շիւսպհէ եօգ։

Ըընէ։—Իչի պիր քէրրէ թէճրիւպէ իթմէկէ քէնտինճէ գարար վէրմի՞շ միսին։

Ֆապրիս։—Էլպէթթէ։

Ըընէ։—Օ զըզճըղաղա գօլայճա եանաշապիլէճէ՞ միսին։

Ֆապրիս։—Էլպէթթէ, օ պէնիմ էլիմտէ, իսթէտիյիմ անտէ գապուլ օլունապիլիրիմ։

Ըընէ։—Սէնին հաղգընտաքի մէյլինի նասը՞լ կէօրիյօրսրն։

Ֆապրիս։—Ֆէվգէլատէ սուրէթտէ հիւսնիւ մուամէլէ իպրազ իտէյօր։

Ըընէ։—Տիմէք քի մուվաֆֆագ օլապիլմէկէ պէօյիւք իւմիտլէրին վար։

Ֆապրիս։—Վար եա՛։

Ըընէ։—Էյ, նէ՞ վագըթ իչէ պաշլայաճագսըն։

Ֆապրիս։—Իքի կիւնէ գատար։

Ըընէ։—Բէք սըրասընտա, իչթէ վագըթ զայպ իթմէմէք տէյու պունա տէրլէր։ Մըլէօնտէքի սանտալէյը տա ունութմա։

Ֆապրիս։—Օնրն իճապընա եարընտան թէպի եօգ պաշլայաճաղըմ։

Ըընէ։—Պու իչքի մատտէյի հիւսնիւ նէթիճէյէ կսալ իտէճէք օլուր իսէն, զանն իտէրիմ քի բահաթ ույդու ույուսապիլէճէյիզ։

Ֆապրիս։—Պէնիմ տէ ճանընա մինէթ տիւշէճէք։—տէտի։

Պալատէքի սէօզլէր ճէրէյան իթմէյի սըրատա, Ֆապրիս այագտա տուրմուշ պէօյիւք մասանրն իւզէրինտէքի շէյլէրէ կէօզ կէզմիրմէքտէ իտի։

Կէօզիւնէ ըէնպէ ըէնկ պիր քեաղըտ իսլիշտի։ պու քեաղըտրը պէյազ եէրլէրի տախի պիր թագըմ բաղգամլար վէ իմա իլէ տօլտրրըլմըշ իտի։

Պու քեաղըտ Ֆապրիսին նաղարը տըզգաթընը ճէլպ իթմէքլէ։—Վայ, Բօլ Լանժէնին «չէք»ի հէ՛, պիր վագըթտան պէրու տիր քի հէր նէրէյէ կիթսէն չու միլեօնլար սահիպի զվզէյին պահսը իշիտիկյօր։ Ելրմի պէշ պին ֆրանգ ազ բարա տէյիլ։

Ըընէ։—Պու «չէք» պէնիմ տէյիլ։

Ֆապրիս։—Եա քիմի՞ն տիր։

Ըընէ։—Գըզգարտաշըմըն, ըէճա իթտի քի քէնտի հիսապընա օլարագ թահսիլ իտէյիմ։

Ֆապրիս։—Մաթիլտի՞ն մի, եա՛։ . . . բէք ալէա . . . իսմինի վէրմէք խթէմէտէյի չահսընն քիմ օլսրզընը չիմտի անլատրմ։ Խալէֆիմ, հէնթըլմէնէլէրին սէրֆիրաղլարընտան ըմըշ . . . Պագսանա, ազիզ, սէն պու «չէք»ի պիր չէյէ գուլլանաճ՞գ մըսըն։

Ըընէ։—Նէ՞ տիմէք իսթէյօրսրն . . . պէտէլինի թահսիլ իթմէյի տէրէօհտէ իթմիշիմ տիր . . .

Ֆապրիս։—Պէօյլէճէ՞ մի պանդայա կէօթիւրէճէքսին։

Ըընէ։—Սճէլ իթմէ օ գատար, ահմագ տէյիրիմ։

Ֆապրիս։—Տիմէք մրգտարընր գալպրթաճագսրն, էօյլէ՞ մի։

Ըընէ։—Գօմիսիսընմըզ գաղանմագ իչիւն էլպէթթէ քի գալարթաճաղըմ, եերմի պէշ պինի գբրգ պէշ իսլաղ իտէճէյիմ. պունտան գօլայ չէյ օլը՞ր մը։

Ֆապրիս։—Վէ լաքին տիգգաթ էթ, հա՛։

Ըընէ։—Նէ՞ չէյէ։

Ֆապրիս։—Զիւնքի այնը պէօյէ պիր մուամէլէյէն տօլայը Ֆրէտէրիք Գալթիւսի էօլտիւրմէք մէճալուրէյթի հուսուլ կէլմիշ տիր քի, պէնիմ գաթլեեանա չըգմամա վէ տօգթօր Ֆրանց իլէ սէնին տէ բրանդայա կիթմէնիզ պիր բամագ գալմըշ իտի։

Ըընէ։—Ատամ սէնտէ, էլհամտիլլահ քի սէն տահա սաղ սըն, պիզ տէ սէրպէսթէճէ կէվիյօրզ։

Ֆապրիս։—Թէքբար սէօյլէրիմ, էյի տիգգաթ, չու տէհշէթլի օյունտան վազ կէչ. չինէքի հէր նէ գատար մէհարէթ գուլլանսան, պիր կիւն տէյիլ իսէ պիր կիւն եագայը էլէ վերճէճէքսին։

Ըընէ։—Սէն ըէք պէյէնտիկին կիպի սէօզ սէօյլէյօրսրն, էկէր չու սէնտաթըմը գուլլանմայագ օլուր իսէմ պանա նէ՞ գալըր։ Բարիստէ սէֆահաթ իթմէք աղ պիր էյ իլէ օլապիլի՞ր մի։

Ֆապրիս։—Լաքին պու «չէք»ին իւզէրինէ գալպազանլըգ իճրա իթմէք պէօյիւք պիր տիվանէլիք տիր, չօլրալըգ տրր։

Ըընէ։—Նէչի՞ն։

Ֆապրիս։—Զիւնքի պու «չէք»ի Մաթիլտէ Բօլ տը Լանժէ վէրմիշ, վէ Մաթիլա տէ սանա թէսլիմ իթմիշ օլտըը ճիհէթլէ, սէնին էլինտէն կէչմիշ օլտըը տու

թէպլիգ իմիչ։ Լայիհաի մէզբիւրէ-նէն դաւտէի թէսարբուֆա տաիր օլան մէալի պէր վէճճը ալի թիւլասա օլընապիլիր։ Չէօրէ քի Ֆիլիսէ տախիլնտէ միւթէչէքքիւլ պիլճիմ լէ հէյէթը մանէվիյէլեր, եանի մանաթըը, մէքթէպը բուհանի, թէմ, թարիգաթը բուհանիյէ վէ սայրի ֆէսֆ օլընարագ, երբինէ սրրի էֆբաար նասրն (աշխարհական) թահթը իտարէսինտէ թեմ վէ թաղլարա պատ մուէսսէսաթ իհտաս իտիլմէլի տիր։

Պու խուսուս՝ բէհապիյնէ պատ պիլճիւմէթ էմվալ ու էմրաբրն ատէթա զապթ ու միւսաէրլի տիմէք օլուպ, պունա սէպէպ՝ ալվէրէնն պիւտժէսինտէ օլան 100 միլիօնլըգ աչրրն գաբատրլմասը լիւզումը տինմէյօր տա պիննէքա Ֆիլիսէնին մէնաֆիի կէօսթէրիլիյօր։ Ֆիլհագիգա էկէր գօնի Գատօրնանրն սէօղիտնէ ինանբլբը իսէ, Ֆիլիսէնին էմվալ ու էմրաբը իտարէսի՝ էֆբատը նասա հէվալ օլընորդտա, բէհապին՝ իշթիղալաթը տիւնեէվիյէտէն գուրթուլուպ, քէնտիլերի ֆայիտնտ օլաճաղլար տրը։

Մ. Գրիսբի պէօյլէճէ բէք պէօյիւբ պիր օյուն օյնամագտա օլուպ, լաքին քէնտիյէ նիւմունէ իթթիխազ իթմէք իսթէտիկի բրէնս Պիզմարգրն իպրէյթ ու միսալինի թէֆէքբիւր իթմէյի, վէ միւշարէլէյհ Ալէմանպաշ վէքիլինին Վատիկան ալէյհինտէ թէչէպպիւս իթտիկի միւճատէլէանն վաղ կէչմէկէ մէճբուր օլաբ դրնը ունութմ մալը իտի։

Պունտան մատտա Իթալիա հիւքիւմէթի՝ Ֆիլիսէ հագգընտաքի իշպու գարարընը բէք տէ միւնասիպ պիր վազթտա իթթիխազ իթմէմիշ տիր։ Ցարէլեան զինէթլէրի սէպէպիյլէ Կատիկանտա Ֆրանսըզ ճիւմհուրիյէթինէ Թիւրքիա տախի տախիլ օլարագ պիճիմէ տիւվէլը մուազամանրն ֆէվգէլատտ վէքիլլէրի հաղրը պուլընճաղլար տրը։ Պու խուսուս՝ Բարա հիւքիւմտարլըղընրն թաստիգը ալէնիսի տիմէք օլուպ, եարնրդ Իթալիա հիւքիւմէթի՝ Օն իւչիւնճի Լէոն Բարայը էֆբատը նաստան գրալ Ումպէրթոնրն ատի պիր թէպաատը ատտ իթմէք իսթէյօր։ Իթալիա հիւքիւմէթի՝ պու մուամէլէտտ պուլընրպ Բարալըղը տա նիհայէթ տէրէճէտտ մուախէղէ վէ թէսարրուզ իթմէսիլլէ, Բարա հագգընտա օլան հէր նիւմայիշը թէվէճճիւհքեարանէյի ճէպրէն «անթի-Իթալիան» պիր նիւմայիշէ թահվիլ իտիյօր։ Իշթէ պու գապիկտէն լարագ Կ-ԺԷՐԲ ԲԷՌԷՌԻԷ՝ Ցարէլեան միւնասէպէթիլլէ ախիրէն Աւսթրիատա վուգուա կէլէն գաթօլիք նիւմայիշէրի հագգընտա պէր վէճճը ալի եաղմըշ տրը։

«Մէմուրիյն՝ մէզբիւր շէհրայինլէրէ իշթիրաք իթմէսէէր պիլէ, Աւսթրիա հիւքիւմէթինին՝ Օն Իւչիւնճի Լէոն Բարա Ցարէլեանը միւնասէպէթիլլէ իսրատ օլընան շէտիտ նութգրարա միւսատտէ իթմէսինէ նաղարը խօշնուտի իլէ պագբլամագ, ղիրա բիսգօբսլար՝ խիէբրաթօր թարաֆընտան նապպ իտիլմիշ օլտուգլարընտան, տաիրէի նիզամ ու ինթիզամա տաշա գօյայ տավէթ օլընապ՝ լիրէր։ Մէպուսան էնճիւմէնինտէ բէք միւնասէպէթսիզ պիր սուբէթտէ արզուլար պէյան իթմիշ օլան բահիպ Հասսարթն տաիրէի նիզամ ու ինթիզամա տավէթ օլընմայը վէ մուխալիֆ ֆրզայա մէնսուպ պիր մէպուսն ճէվապլարը յտա Իթալիանրն իքթիֆա իտիշ՝ պէօյիւք պիր չէյ տէյի՞լ մի տիր . . .

«Ամապա պունրն իչի՞ն մի Աւսթրիա իլէ միւթէֆիֆլիգ։ »

(Ֆոր դէ- Պոֆոր)

ԱՌՈՂՋԱԲԱՆԱԿԱՆ

ԾԽԱԽՈՏԻ ԳՈՐԾԱԾՈՒԹԵԱՆ ՎՆԱՍՆԵՐՆ

Կարծիք գոյացած է թէ մարդէակին մարմինը կարող է սովորութեամբ վարժուիլ մինչեւ իսկ ամենասկալի թոյներու գործածութեան, երբ աստիճանաբար աւելցուի անոնց քանակութիւնը։ Զեմ կարծեր որ առողջաբանութիւն ըսուած գիտութեամբ ասկէց աւելի հակառակ և հանրութեան վնասակար կարծիք մ՚եղած ըլլայ։ չկայ թոյն մը որ ի՞նչ ինչ եղանակներով ալ գործածուի՝ չխորտակէ, չապականէ, չխանգարէ մարդ էակին մարմինը ուշ կամ կանուխ։ Անոնք որ մարդ էակին մարմինը կարող կը կարծեն թոյներու վարժութեան, կ՚երևայ որ հանդուրժել և վարժուիլ բառերը իրարու հետ կը շփոթեն։ բայց ուրիշ բան է վարժութիւն, ուրիշ բան է հանդուրժել։ մարդ էակին մարմինը կարող է մինչեւ մէկ աստիճան հանդուրժելու թոյներու գործածութեան, առանց երբէք վարժուելու։ հիմայ հարկ կ՚ըլլայ հոս այս երկու բառերուն բնախօսական նշանակութիւնքն մեկնել։ Մարդս կարող է վարժուելու ամեն օր ժամը չորսին ճաշելու, գիշերները ժամը չորսին քնանալու, օրը երեք ժամ քայլելու, երկու ժամ կարդալու, ամառները օդափոխութեան երթալու։ ասոնց ամենուն ալ կարող է վարժուիլ և մինչեւ վերջն ալ չարունակել՝ առանց ոևէ կերպով վնասելու իւր առողջութեան։ բայց երբ օրը այսչափ քանակութեամբ ոգելից ըմպելիներ կը գործածեմք, ոչափ ծխախոտ կը ծխեմք, նոյնչափ քթախոտ քթերնիս կը ընեմք, ևն։ հարկ է դիտնալ որ այս թոյները ամեն օր մէկ մէկ քիչ մեր առողջութեան կը վնասեն, ծանր, աստիճանարար և անդադարապէս կը ձդեն տխտարանական հետքեր, մինչեւ որ օր մ՚ալ դգալի ըլլալու աստիճաններուն հասնելով, այլ եւս չկարողանայ հանդուրժել մեր մարմինը և տխտարանական ձայնով մը բողոքէ։ Ուրիշ օրինակ մը։ աւտիկ անկիրթ, անուս մարդուն մէկը օր մը կ՚ելնէ կրթեալ մէկու մը թշնամական խօսքերը կ՚ընէ։ այս վերջինը ձայն չհաներ։ բայց որչափ որ ալ ձայն չհանէ բնականաբար կզգայ ներքին յուզումմը, բարկութիւն մը, բարոյական ցաւ մը, բարոյական վերք մը։ թող նոյն անկիրթ մարդը կրկնէ իւր թշնամական խօսքերն բաւական առեն, կուգայ միջոց մը որ պատճառած բարոյական վերքերն բաւական մեծ տեղ մը բռնելով անոր սրտին մէջ, այլ եւ ինչ որ ալ ըլլայ իւր համբերութեան, կրթութեան աստիճանները, չը կրնալով հանդուրժել կը զայրանայ, կը բորբոքի և կը պատժէ դէմի մարդը, նոյնպէս ալ ինչ որ ալ ըլլայ անհատի մը մարմնոյն առողջական վիճակը, յաղթանդամ՝, զօրաւոր, ուժով, կորովի, ժամանակ մը միայն լռութեամբ ոևէ թոյնի մը գործածութենէն գոյացած պատաբանական հետևանաց դիմադրելէ, հանդուրժելէ վերջը, կուգայ միջոց մը որ այլեւս չը կարողանալով տանել կ՚ըլլայ հիւանդ և կը մեռնի, այս է բնական օրէնքն։

Ծխախոտին գործածութեան եղանակէն և գործածողին բարեխառնութենէն և առողջական վիճակէն կախումն ունի մարդ էակին կրած գործարանական խանգարմանց հանդամանքներն։

Թունաւորութիւնը կրնայ ըլլալ որ քանի մը ժամերու մէջ տեղի ունենայ և ըլլայ կամ մահաբեր կամ անցողական, կրնայ ըլլալ որ ծանր և աստիճանաբար տեղի ունենալով վերածուի մինչեւ իսկ ժառանգական ախտի մը, այսինքն այս սոսկալի թոյնը պատճառ տայ վիժման և կամ արատաբերու հիւանդոտ զաւկներ որոնք ուղեղի և կամ այլ մանկական ոևէ ախտերէ մեռնին։

Ծխախոտի գործածութիւնը որ ըսկսաւ 16րդ դարուն սկիզբները Եւրոպական ժողովրդոց համար, կը պարունակէ Ն.Ի.Օ.Ի.Ն անուամբ անանկ սոսկալի թոյն մը որ միայն մէկ կաթիլ չան մը լեզուին վրայ դրուելու ըլլայ իսկոյն կսպաննէ։ Իրաւունք ունիմք հարցնելու թէ, ո՞ր աստիճան սոսկալի թոյն մը ըլլալու է անմիջական մահուան տեղի տալու համար։ Եւրոպացիք սկսան այս անիծեալ տունկին տերևները պատուականապէս ծխել և հաճոյք զգալ։ բայց զարմանալին սա է որ չուզեցին այսչափով գոհ ըլլալ և հաղուագիւտ բանի մը պէս զայն գարշելի փոշիի մը վերածելով սկսան բոլոր ուժգնին քթերնուն ծակերն ալ լեցնել բայց վերջապէս ասով ալ գոհ չըլլալով սկսան աղոր աղոր ծամելու, ուսկից կրնամք գուշակել թէ քիչ ատենէն ալ պիտի սկսիմք ուտելու իբրև պտուղ, անուշեղէն կամ կերակուր։ Երբ մարդկութիւնը ծխախոտի յոռի գործածութենէն դադրելու չափ լուսաւորուելու ըլլայ, արդեօք զայն գործածող սերունդներու ի՞նչ տիտղոս պիտի տայ և ի՞նչպէս պիտի դատէ զանոնք։

Ծխախոտին մէջ գտնուող Ն.Ի.Օ.Ի.Ն ըսուած սոսկալի թոյնին խորտակիչ յատկութեանց մասին չատ ընախօսներու ձեռամբ ուշադրութեան արժանի փորձեր եղան։ մանաւանդ դարուս նշանաւոր և անմահն Դլօտ Պէրնարի ձեռամբ եղած փորձերն՝ որոնց մեծագոյն մասին անձամբ դանուած եմ, բացարձակ հաստատեցին անոր կործանիչ յատկութիւնքն մկանական թելերուն, շնչառութեան, արեան շրջանին, սրտին և այլն գործարանաց վրայ։ բայց սա կէտը ուշադրութեան արժանի է որ սոյն Ն.Ի.Օ.Ի.Ն ըսուած զարհուրելի թոյնին ներգործութիւնքն մանաւորապէս կը ծանրանան ուղեղին, ողնածուծին և այս երկուքին ծնունդառնող բոլոր ջղային թելերուն վրայ, որով ըսել կըլլայ թէ այս ահռելի թոյնն ուղղակի կը ներգործէ մարդ էակին մտաւորական գործողութեանց և կարողութեանց վրայ։

Ոմանց՝ երբ այս կամ ասոր նման գիտողութիւն մը ըլլաւ, սա պատասխանը կրտան։ «մարդ Աստուծոյ, ես բառասուն տարիներէ ի վեր է որ կը ծխեմ, քթախոտով քրթիս ծակերը պատուականապէս կը լեցնեմ և ասոր հետ միատեղ լաւ կը խորհիմ, լաւ կը յիշեմ, լաւ կը մտածեմ, կը տրամաբանեմ, կուտեմ կը խմեմ»։ Մենք այսպիսի դիտողութեանց ուրիշ կերպով չեմք պատասխաներ, բայց միայն կըսեմք թէ, ո՞վ ողորմելի արարած, երբ քառասուն տարիներ չարունակ բոլոր մարմնդ, ուղեղդ Ն.Ի.Օ.Ի.Ն ըսուած յոռի թոյնին գործածութեան ներքև չը գտնուեր, ո՞վ գիտէ որ աստիճան աւելի բարձր, խորհրդաւոր, տաղանդաւոր պիտի լինէին քու մտային գործողութիւնքդ, ո՞վ գիտէ ո՞ր աստիճան ուժ, զօրութիւն, կեանք պիտի նշմարուէր քու ֆիզիկականդ մէջ, ո՞վ գիտէ զաւկերդ ո՞րչափ եւս աւելի առողջ և որչափ եւս աւելի սրամիտ պիտի լինէին, ո՞վ գիտէ որչափ պակաս դիւրադրգիռ, որչափ պակաս ծոյլ և պակաս կըռուտ ըլլալու բարերաղդութիւնը պիտի ունենային։

Ոմանք ալ կըսեն թէ «քանի որ ծխախոտի գործածութիւնը վնասակար է առողջութեան համար, ի՞նչու բժիշկներն ալ կը խմեն»։ Բայց քա՞նի բժիշկ կայ առողջաբանութեան պահանջմանց համաձայն ապրող։ Երկրորդ՝ բժիշկներուն ծխախոտ գործածելովն Ն.Ի.Օ.Ի.Ն կը կորսուսնցնէ մի՞թէ իւր խորտակիչ յատկութիւններն։ բնաւ։ Ինչպէս որ օրէնսդիրը երբ օրինաց հակառակ վարուի երբեւ յանցաւոր կը կրէ իւր պատիժը, նոյնպէս ալ բժիշկ՝ երբ առողջաբանութեան օրինաց հակառակ վարուելու ըլլայ կը պատժուի։ Ոչ բժիշկներուն համար առողջաբանութիւնը և ոչ ալ օրէնսդիրներու համար օրէնքները զարտուղութիւն, բացառութիւն չունին։ Ոմանք ալ գիտական իբրեւ անուրանալի ճշմարտութիւն կըսեն թէ ծխախոտը, քթախոտը յիշողութիւնը կը կազդուրէ։ արդարև չատ անգամ կը լսեմք, «եղբայր կեցիր սիկառէթ մը քաշեմ որ խելքս գըլուխս գայ»։ Վա՛յ այն խելքին, մտքին յիշողութեան գլխուն որ թոյներու միջնորդութեամբ կը կատարուին, վայ այն ուղեղին գլխուն որ յիշողութեանց շարքը, կանոնաւոր պաշտօնավարելու կարողութիւնը թոյներէ կսպասէ։ այսպիսի ուղեղները կընմանին այն ձիերուն որ չեն կարող քալել, շարժիլ առանց խթանի և խարազանի հարուածներու։ ծխախոտը ուրիշ պաշտօն չունի բայց միայն նախ ժամանակը ըսպանել, վերջն ալ գործածողն։ Կատարելապէս առողջ և բարձրագոյն հանգամանքներով օժտեալ ուղեղնեը կանոնաւոր պաշտօնավարելու համար թոյներու օգնութեան պէտք չունին։ Եթէ ուղեղը բանի մը պէտք ունի, եթէ բան մը կայ որ անկից օգնութիւն կսպասէ այն ալ ուսումն և գիտութիւնն է։ ուղեղը կանոնաւոր պաշտօնավարելու համար նիւթական և բարոյական օգնութիւններէ ուրիշ բանի բնաւ պէտք չունի, և յիմարութիւն է հաւատալ թէ ոգելից ըմպելիներն, ծխախոտն ևն։ ուղեղը կը կաղդուրեն։ Բայց պիտի ըսուի թէ «անդամ մը որ վարժուած եմք, ի՞նչ ընենք»։ Եւ ալ պիտի ըսեմ թէ երբ առաջին անգամ ծխելու և քթերնիս քաշելու սկսանք, մի՞թէ վարժուած էինք։ ոչ։ Երկրորդ՝ արդեօք ո՞ր աստիճան դիմադրութեամբ վարժուեցանք, ուրեմն հիմայ ալ յանձնառու ըլլամք միևնոյն դիմադրութիւնը կրելով ձգելու, չը ծխելու։ Բայց ո՞ւր է մտային այն հաստատուն կարողութիւնն, այսինքն Ն.Ի.Օ.Ի.Ն մարդս տակաւին իւր բնաղդմանց, դգացմանց, յոռի սովորութեանց և կրից դերին է իւր տգիտութեան պատճառաւ, չէ հասած տակաւին մտաւորական զարգացմանց սոյն բարձրագոյն աստիճաններուն ուր Ն.Ի.Օ.Ի.Ն այսինքն տրամաբանութեան ձայնն կարող պիտի ըլլայ օր մը զանոնք լռութեան դատապարտելու։ Ամեն օր ամեն ժամ մարդկութիւնը ականատես ըլլալով հանդերձ իւր յոռի սովորութեանց և աղետալի բնաւորութեանց և կրից անհաշուելի չարիքներուն, դարձեալ անոնց նուաստ դերներն է, վասն զի չունի անոնցմէ հեռանալու քաջութիւնը, վասն զի վատ է տակաւին, վասն զի չատ տեսակէտներով կարգ մը կենդանիներէ ցած է տակաւին։ Բայց քանի որ այս աստիճան դերի եղած ենք մենք մեր կրից՝ գիտնալով հանդերձ անոնցմէ գոյացած վնասներն, ծնողք զգուշացնեն գոնէ զաւակներն ծխելէ։ պիտի տեսնենք 8, 10, 12, 15 տարեկան դպրոցական տղայոց ծխախոտի գործածութեան պատճառաւ կրած մտաւորական և ֆիզիկական վնասներն։ Ոմանք ալ կառարկեն թէ, եթէ ծխախոտը վնասակար բան մ՚է, եթէ թոյն մ՚է, ինչո՞ւ ուրեմն բը ժիշկները իրբև դեղ երբեմն կը գործածեն զայն։ բայց ամենէն սոսկալի թոյնն կրնայ օգտակար ծառայութիւններ մատուցանել մարդկութեան բժիշկներու ձեռամբ, և պատուհաս մը ըլլալ տգէտին ձեռաց մէջ։ բժիշկները չատ կարգի թոյներ իրբև դեղ կը գործածեն, բայց անոցմէ և ոչ մին ծխախոտի, ալքօօլի գործածութեան կարգը անցած է։

(Շարունակելի)

ՏՕԲԹ. ՁԷԼԱԼԵԱՆ

ԹԻՒՃԱՐԻՅԷ

Տէրսաատէթ Թիճարէթ Օտասը կազէթասընտա աթիտէքի Ֆգրալար օգուտմըշ տրը։

Իզմիր 5/17 դեկտ.— Բիացամըզըն կէչէն հաֆթաքի մուամէլաթը պէրվէճճը աթի խիւլասա իտիլիր։

Պէհէր գանթարը 332 ½-357 ½ ղրչ.տան 750 պալեա բամպուգ վէ կէչէն սէնէ մահսուլընրն պէհէր չէքիսի 133 վէ պու սէնէ մահսուլընտան թէլքէլ ճինսինէ կէօրէ 107-112 ղրչ.տան 40 սէբէթի աֆիօն, վէ խամ ճինսինին պէհէր գանթարը 310 ղրչ.տան 450 գանթար եուն վէ պու սէնէ մահսուլընրն խամ ճինսինին պէհէր գանթարը 50-85 ղրչ.տան 5500 գանթար բալամուտ վէ պէհէր գըյէսի 117% բարատան 1000 չուվալ սուսամսաթըմշ տրը։

Պահրէն քիւլիւթլի պուղտայ կէլմէքտէ օլտուղընտան, պէհէր գըյէսինին ֆիյաթը ճինսինէ կէօրէ 65-80 բարա արասընտա թէպտիւլ իթմէքտէ պուլընմըշ, վէ համուլէ բիացասընտա պէհէր գըյէսի 70 բարատան 50000 քիլէ Մակեդոնիա պուղտայը վէ պէհէր քիլէսի 11 ½ 13 ½ ղրչ.տան 50,000 քիլէ Սէլանիք մալի արբա ֆիրուխթ օլունմուշ, վէ պագլանրն պէհէր գըյէսի 33½-34 բարա բատտէսինտէ պուլընմըշ տրը։

Գահվէնին պէհէր չուվալը 1650-1800 վէ չէքէրին 164-165 ղրչ. գարարլարընտա տրը։

Ճինսինէ կէօրէ պէհէր գըյէսի 3-4¼ ղրչ.տան 7000 գանթար Ֆօչա վէ եէրլի չէքիրտէքսիզի սաթըմշ վէ Իզմիրտ քիւլիյէթլի մալ պուլընրղը կիպի Ֆօչա վէ Ուրլատտա 12-15000 չուվալ մալ պուլունմադտա, վէ Ֆօչատտա պէհէր գասա 170-176 ղրչ.ա ֆիրուխթ օլընմըշ տրը։

Սիյահ իւզիւմ արանմադտա օլմաղլա պէրապէր պէհէր գանթարը ճինսինէ կէօրէ 50-82 ղրչ.ա 5500 գանթար էլտէն չըգարրըմշ տրը։

* * *

Թրապիզոն 3/15 դեկտ.—Իրանրն թրանսիթ մուամէլաթը դեկտ. 3/15-տէ պէր վէճճը աթի խիւլասա օլունուր։

	ՖՐԱ.
Դեկտ. 1տէ Իրանա կէօն տէրիլմէք լուզրէ մէվճուտ էշեա	3625
Դեկտ. 3/15է գատար կէչէն մանիֆաթուրա	623
Դեկտ. 3/15է գատար կէչէն միւխթէլիֆ էշեա	858
	5136
2 հաֆթա զարֆընտա սեվգ օլունան էշեա	2025
Դեկտ. 3/15տէ մէվճուտ պուլընան էշեա	3111

Թէպրիզէ գատար սէսարիֆը նագլիյէ պէհէր գանթարտա տէնը իչիւն 400 վէ սանտրգ իչիւն 360 ղրչ. տրը. 360 տէվմէ պէքլէնմէքտէ տիր։

* * *

Էնգարէ 5/17 դեկտ.— 1887 դեկտեմբերին 10—15ինէ գատար կէչէն սէնէ 4800 գրյէ թիֆթիք սաթըմշ իքէն, պու սէնէ միւտտէթը մէզբիւրէ զարֆընտա 6200 գրյէյէ վէ սէնէ իպթիասընտան պէրու վուգուպ պուլան սաթրչէն մէճմուը 504500 գրյէյէ պալիզ օլմուշ տրը։ Բիացամըզտա մալին ֆիյաթը լիրան Օսմանի 100 ղրչտան պէր վէճճը աթի տիր։

Եուն պէհէր գրյէսի 4¾-5 ղրչ.

Սարը պալմամ 11—12։

Պուղտայրն քիլէսի 25—30։

Արբանրն 16—19։

Ուզուն Դրբ Շէհրի խալըսընրն չիֆթի 300—500։

	ՂՐՇ.
Սէճճատէ ատէտի »	60-100
Թիֆթիք տէրիսի »	20- 38
Գուզու » »	4- 4½
Թիլքի » »	8- 12
Գօյուն » »	3- 4
Թավշան » »	2- 2½
Ինէք վէ էօ-քիւղ » »	130-150

ԲԻԻԿԲԼԻ ԱՐՔԱՅԱ ԲԱՄՊՈՒԳ ՄԱՀՍՈՒԼԱԹԸ ՎԷ ՍԱՐՖԻՅԱԹԸ

Բիւրբէի արգտա բամպուգ մահսուլաթը վէ սարֆիյաթը պէր վէճճը աթի տիր։

Միւճթէմէի Ամէրիգա մահսուլաթը։	Պուշ
1876-77	4458423
1877-78	4811265
1878-79	5073530
1879-80	5755359
1880-81	6605750
1881-82	5435845
1882-83	6992234
1883-84	5714052
1884-85	5669021
1885-86	6550215

Հիւնտիսթանտա բամպուգ զրբաաթը ֆէվգէլատտ թէվէսսիւ իթմիշ, վէ 1872 սէնէսինտէ մահսուլը մըգտարը 462000 պալեատան իպարէթ իքէն 1885 սէնէսինտէ 2200000 պալեայա պալիզ օլմուշ տրը։

Մրսըր գրթասը՝ բամպուգ թիճարէթինտէ լուչիւնճիւ տէրէճէտտ պուլընմադտա տրը։ Մրսըրտա բամպուգ զրբաաթը օլտուգճա թէվէսսիւ էյլէմիշ վէ հասըլաթ օրթա հիսապլա սէնէվի 500 միվրէլիք 500000 պալեատան իպարէթ պուլընմըշտրը։

Պրազիլիանրն բամպուգ մահսուլը սէնէվի 78,5 միլեօն քիլօկրամ իքէն, թէնէզզիլ իտէրէք 1872 սէնէսինտէ 12 միլեօն քիլօկրամա էնմիշ, վէ Միւճթէմէի Ամէրիգանրն բէգապէթի թէէսսիրի իլէ 1881 սէնէսինտէ իչպու մրգտարրն տախի նրօֆը տէրէճէճինտէ զրբաաթ օլընմիշ իսէ տէ, թարիխը մէզբիւրտէն պէրու աթիտէ կէօրիւլտիւկի վէճճ իլէ, հասըլաթ թէէսսիւբ էյլէմիշ օլտրընտան, զրբաաթրն թէէվսսիւ էյլէտիկի անլաշըրմշ տրը։

	ՀԷԿԼԻ-Մ
1881—82	21916000
1882—83	19066000
1883—84	20491000

Բէօրէթլէ մահսուլ եէթիշտիրտիրլէրի պալատտ պէյան օլընան իչ մէմալիքտէն սոնրա Իզմիր վասէթասը իլէ հինտիսթանա, Բէրուա, Գօլոմպիայա, Թահիթիյէ վէ մահալը սարէէյէ բամպուգ իիրտաճ իտէն Ա-նատօլույը զիքր ու պէյան իթմէք լազրմ կէլմէքտէ իսէ տէ, պուրալարտա բամպուգ զրբաաթը օ գատար քէսպը էշէմիյէթ իթմէմիշտիր։

Սէնայի իլէ իշթիղալ իտէն մէմլէքէթլէրտէ սարֆ օլընան բամպուգը մրգտարը տախի պէր վէճճը աթի տիր։

Մէմալիքը մէզբիւրէտէն էն պիրինճիսի Ինկիլթէրա օլուպ, կէչէն սոն եարբմ ասրը (50 սէնէ) էնասրտտա Ինկիլթէրանրն սարֆիյաթը 100տէ 350 տէրէճէսինտէ պուլընմըշ տրը։

Եվրօբատտա պուլընան մէմալիքը սարէէնին սարֆիյաթը տախի միւտտէթը մէզբիւրէ զարֆընտա ֆէվգէլատտ թէքէսսիւբ իտէրէք, 100տէ 650 տէրէճէսինտէ թէբադգ իթմիշ, վէ էվվէլլէրի սարֆիյաթի 521000 պալեա իքէն 3400000 պալեայա պալիզ օլմուշ տրը։

Ֆագաթ Միւճթէմէի Ամէրիգանրն սարֆիյաթը՝ թասավվուր խարիճինտէ թէքէսսիւբ իթմիշ տիր։ 1840 սէնէսինտէ Շըմալի Ամէրիգատտ պուլընան ֆապրիգ պալատտ 242000 պալեա բամպուգ սարֆ իտիրմիշ իքէն, 1884—85 սէնէսինտէ իչպու մրգտարտան 10 միսլ զիյատէ եանի 2137000 պալեայա պալիզ օլմուշ, վէ մահսուլը բուպը՝ սէնայիի տախիլինտէ իչէն սարֆ օլընմըշ տրը։

ԹԻՎՃԻՀԱԹ

Եէմէն վիլայէթի վալիլիկի իլէ, եէմտինճի օրտուի Հիւսայն գօմանտանլըղը՝ Հաէպ վալիի սապրգը Օսման բաշա հազրէթլէրինէ,

Եէմէն վիլայէթի տախիլինտէ քեսին ճէպէլը-Ռէյմէ գազասը գայմագամլըղը՝ Թօբրագ գայմագամը Մահմուտ էֆէնտիյէ,

Թարապլուսը-Ղարպ վիլայէթի տախիլինտէ քեսին Օրֆէյլէ գազասը գայմագամլըղը՝ Կատամէս գայմագամը Մէհմէտ Ֆիպար պէյէ,

Վիլայէթը մէզբիւրէ տախիլինտէ քեսին Կատամէս գազասը գայմագամլըղը՝ Գատաթօ գայմագամը Մէհմէտ Տէրբաս էֆէնտիյէ,

Գասթամունի վիլայէթի տախիլինտէ քեսին Զաֆրանպոլու գազասը գայմագամլըղը՝ Էրէքլի գայմագամը Ասլտուլլահ էֆէնտիյէ,

Վիլայէթը մէզբիւրէ տախիլինտէ Էրէքլի գազասը գայմագամլըղը՝ Զաֆրանպոլու գայմագամը Ռիֆաթ էֆէնտիյէ թէվճիհ պույրըլմըշ տրը։

LA SÉCURITÉ GÉNÉRALE

(Լ՚ Սէքիւրիթէ Ժէնէրալ)

ՀԷՐ ՆԷՎԻ ԹԷՎԼԻԲԷԼԷՐԻ ԳԱՐԵԸ

ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

(ԹԻՃԱՐԷԹՃԷ ԶԱՐԱՐԼԱՐ)

Գումբանեանը Դերեվի Բուրնուտ տէր։

Իչպու գումբանեա՝ էմվալը մէնգուլէ վէ զայրը մէնգուլէ խրատարընը, վէ էմվալը մէնգուլէ իւզէրինէ վագը օլաճագ թիճարէթճէ վէ սակր հէր նէվի զարար ու զիյանը սիկուրթա իտէր։

Մէզբիւր գումբանեա՝ ազանէլերինն սիւնագա թահքընտա օլան պիլճիմէ մաթլուպաթլարընն թահսիլինի, վէ վուգու պուլաճագ մէսարիֆը մուհաքէմէյի քէնտիսի թէէտիյէ իթմէյի տէրէօճտէ իտէր։

Պու պապատքի թէրթիպաթ, չէրաիթ վէ սարիէ հագգընտա մալիմաթ ալմագ իսթէյէնլէր՝ սահիպը իմզոյա միւրաճաաթ իթմէյի տիրլեր։

Տավա վէքիլի

Է. ԶԻԶՄԷՃԵԱՆ

Գալաթատա

Մէհմէտ Ալի Բաշա խանընտա

Ն՝ 7

AU PANTHEON

ԳԱԼՖՕԲՈՒԼՕ ՊԻՐԱՏԻՐԼԷՐ

Պէյօղլունտա Տօղրու Եօլտա Գալաթա սէրայընրն թա պէօյիւք գարբուսը գարշըսընտա Նօ. 206

Գալֆօբուլօ պիրատէրլէր՝ գրշ մէվսիմի իչուն Բարիզտէն իրէքլի վէ եուն ը կիւզէլ ֆիսթանլըղլար, հէր էվի կառնիթիւր, բասմանթրրի, տանթէլա, եէնի մոտա մանթօլար վէ ղայրիհիւմ կէթիրթմիշ օլտուգլարընը էհտ՚յէ իլան իթմէրլէ միւֆթէխիր տիրլէր։

Սոն մոտա օլուպ ալէա վէ նէֆիս ճինատէն օլան պիլճիմէ պու մագլէր ալէք էհվէն ֆիյաթլարա ֆիրուխթ օլունը յօրլար։

Ճէհէզ հազրլայան ֆամիլեալար էկէր տօղրուճ Գալֆօբուլօ պիրատէրլէրին մազազասնա միւրաճաաթ իտէրլէր իսէ, բէք զիյատ միւթէֆիֆ օլաճագլար տրը։

ԷՆ ՊԷՕՑԻՒԻՔ ԶԷՆՈՒՆԼԷՐ

Ցիւնեատա պուլլման էն պէօյիւք զէնկինլէր հագգընտա պէր վէճէր աթի պաղը մալիւմաթ իթա օլնըր։

Կէչէնլերտէ Ցերասատէթէ կէլէն վէ էլեէվմ Գաֆիրէտէ պուլլման Ամերիկայը մէշհուր Մ. Վանտերպիլտին սերվէթի՝ 70 միլեօն Ինկիլիզ լիրասը թափմին օլնըյոր։

Ամերիգայը Մ. Ճայ Կուլտին սէրվէթի 60 միլեօն Ինկիլիզ լիրասը օլուպ, լաքին բիացալարտա ճէրբ յան իսէն նուֆուզը սայէսինտէ 200 միլեօն լիրայրդ ճիրս իսէպիլմէքտէ տիր։

Պունտան պէր դայ սէնէ ադտէմ տիւնեատա էն զէնկին ատամ՝ Մ. Մագայ նամ զաթ իսի։ Մումիալէյէ՝ պունտան 30 սէնէ ադտէմ Իրանոատա ֆիլլուսը մանկրա միհրաճ պէր ֆագիր իքէն, էլեէվմ չիմոիկ գատար քէշֆ օլնան կիւմիւշ մանէլէրինին էն զէնկինինէ մալիք վէ միլեաարրքի տրը։ Մումալէյէնին սէրվէթի 55 միլեօն Ինկիլիզ լիրասը օլուպ, սէնէվի վարիատաթը 2,750,000 Ինկիլիզ լիրասը տրը։

Մ. Մագայրն զէվճէսի՝ էլեէվմ Բարիզտէ իգամէթի իմմէքտէ օլուպ, մումալէյէնին՝ քէզա բէք զիյատէ զէնկին օլան քէրիմէսի բրէնտէս Գօլնա իլէ պու սէնէ Շարգտա սէյահաթա չրդաճաղը բիվայէթ օլունը-յոր։

Էն զէնկին Ինկիլիզ օլան տիւգ տր Վէսթմինսթրրին սերվէթի 16 միլեօն, վէ վարիատաթը 800,000 Ինկիլիզ լիրասը տրը։

Ամերիգանրն Նիւ Եորգ չէհրինտէ մուգիմ այանտան Մ. Ճօն Նէվատա իլէ Մ. Ճագօբ Ասթօր վէ Զիլիկի տիկէր պիր Ինկիլիզ ֆամիլեասը՝ Ամերիգայ ճէնուպիտէ վագբ Զիլի մէմալիքինտէ վատի մատէնլէրէ միլեասարրքի օլուպ, պունլարատա Մ. Ճօնրն վարիատաթը սէնէվիտի՝ 1,200,000, Մ. Ճագօբին՝ 1,000,000 վէ մէգքիւր Ինկիլիզ ֆամիլեասընին 1,300,000 Ինկիլիզ լիրասը տրը։

Հալ պու քի, Բօշիտա ֆամիլեասը՝ տիւնեանրն էն զէնկինի տիր։ 1872-տէ մէգքիւր ֆամիլեա ազասընատան պիրի Վիէննատա վէֆաթ իտուպ, միլեէվէֆայա հիւրմէթէ թէքմիլ ֆամիլեա խայրը չէհրը մէգքիւրտէ թէճէմմիւ իմմիշ օլարը մինասէպէլէ թէքմիլ ֆամիլեանրն սէրվէթի հիսապ օլընըրպ, օ վաղթ եանի 16 սէնէ էվվէլ թէքմիլ Բօշիտա ֆամիլեասընրն 90 միլեօն Ինկիլիզ լիրասը սերվէթի օլարըր անլարընը տրը։

—Մեամալօտա Ֆաթիհ գարաղը խանէսի ճիմարընտա պու քէրրէ միճէտտէն քիչատ օլանան թէլէկրաֆ վէ բօսթա չիւպէսինտէ թիւրքճէ թէլէկրաֆ իլէ ատի վէ թէահհիւտլի բօսթա մէքթուպլարը գապալ օլունաճաղը՝ Բօսթա վէ Թէլէկրաֆ Նէզարէթինտէն իլան օլընմըշ տրը։

—Ցիւն Մեամալօտա պիր ժամատարմա նէֆէրի՝ գարբըսընդն վէֆաթ իտիւպ քիչիւք պիր չօճուղրդն էօբսիւղ գալմասընտան միլեէսսիր օլարագ գացթուրաբ իլէ քէնտի քէնտիսինի թէլէֆ իմմէք իսթէմիշ իսէ տէ, արզատայլարը թարաֆրնտան կէօրիւլիւպ, ճիւպնճէ ճէրիհատաբ օլատուը հայտէ մէն իստէպիլմիշ վէ պէրաի թէատավի Պահրիյէ խասթախանէսինտէ կէօնտէրիլմիշ տիր։

—Իսկիւտար ճիվարընտա Պուլկուրը գարիյէսինտէ Լիպատէ նամ մահալատէ գահվէճի Սիւլէյմանն չըրադը Սարգիսին՝ էվվէլքի կէճէ սաաթ 5 պուչուգ գարարլարընտա բէք զիյատէ սերիօշ օյուտը հայտէ մահալը մէգքիւրտէ Թօյկար չէյնէսի ճիվարընտա պայընրն իւչ եէրինտէն աղրը սուբէթտէ տարպ ու ճէրհ օլունարագ մեմէէսսիրէն վէֆաթ էյլէտիկի, վէ ֆաիլի Շէհէր Եմանէթի մեհէնտիսլէրինանէն Հիւսնիւ Էֆէնտի իտուկի պիթթահգիգ անլարը մէրգում անիտէ տէրտէսթ օլունմըշ տրը։

ԱԶԴ

Պէշիքթաշի Ս. Աստուածածին եկեղեցւոյս վագֆէն Իսկիւտար Իճատիյէ Կարապետ Թոպճա փողոց 45 թիւ եւ Զարսպանէլի Մարտիրոս փողոց 3 թիւ ընդ. տունը 990 կանգուն գետնին տէր՝ Սամթիոյ բնակիչներէն Թիւլպէնտճի Աբրահամ Պետրոսեան անուն անձին տնղուտակ մեռած ըլլալն տեղեկանալով, Թաղական խորհուրդս նորա ստացուածքն եղած յիշեալ գետինը մահիւլ նկատելով ծախելէ առաջ, պարտ զգաց ներկայիս ազդարարել ի լրագիրս թէ՝ հանգուցեալ Թիւլպէնտճի Աբրահամ Պետրոսեան անուն անձն եթէ իւր մահուընէ վերջն ժառանգորդ թողած է, ժառանգորդք պարտին թուականէս սկսեալ մինչեւ երեք ամիս խորհրդարանս ներկայանալ, ի ձեռին ունենալով իրենց ժառանգորդութիւնն հաստատող պաշտօնական վկայագիր։

Մոյն պայմանաժամու լրանալէն յետոյ, խորհուրդս յիշեալ 990 կանգուն գետնին մնալիւլ նկատելով ի վաճառ պիտի հանէ։

Ի դիմաց Թաղ. խորհրդոյ

Ատենադպիր	Ատենապետ
Մ. Ա. Խէչոմվէրեան	Գ. Ալըլբաճեան

1887 հոկտ. 25

Պէշիքթաշ 12—9

ԻԼԱՆ

Ալաֆր. 1888 փեւրվարրն 1ինճի կիւնիւ Զարպխանէի Ամիրէտէ քէշիտէ օլունաճագ օլան Ռումէլի չըվէնարքիէր թահկիլմաթը բիյանդօսրրն բրօմէս պիլէթլէրինի հիւքիւմէթը Սէնիյէնին գարարնամէի մախսուսը իլէ Գալաթատա Ժօրժ Մանէթթօ էֆէնտի ֆիրուխթ իմմէկէ իսթէհսար մէքզունիյէթ իմմիշ տիր։

Իչպու բիյանգօտա 500 ատէտ նամէրօյա իքրամիյէ իսապէթ իսթճէք վէ էն պէօյիւք իքրամիյէ 300,000 ֆրանգ օլաճագ տրը։

Թէքմիլ բրօմէս 5 զրուշ։

Իքրամիյէնին չէյրէկնէտ հագգը օլուպ 50 ատէտ նուամէրօյը շամիլ պուլլանան բրօմէս 100 զրուշ,

25 նուամէրօյը	շամիլ	բրօմէս	50 զրշ.
10 »	»	»	20 »
5 »	»	»	10 »

ֆիրուխթ օլունուր։

Բրօմէսլէրին իւզէրինտէ հիւքիւմէթին բէսմի բուլը վէ մաղազանին մէօրիս պուլունմադտա օլուպ, պանպանման պաշդա հիչ պիր մահսուլ ֆիրուխթ օլընմայաճագ տրը։

Քէզա Համիդիէ բիյանգօսրրն 2-նճի գուրբան յունվարրն 11 վէ 12-սինտէ քէչիտէ օլունաճագ տրը։

8ատ 1է հագգը օլան պիլէթ լիրա բարա 25 զրուշ

4ատ 1է հագգը օլան պիլէթ լիրա բարա 50 զրուշ։

Սագսանիա բիյանգօսրընն կէլէճէք գուրբան յունվարրն 9 վէ 10ընտա քէշիտէ օլունաճագ տրը։

10տա 1է հագգը օլան պիլէթ լիրա բարա 25 զրուշ։

5ատ 1է հագգը օլան պիլէթ լիրա բարա 50 զրուշ։

Պրիւնավիք բիյանգօսրընրն քէշիտէսինէ տախի յունվարրն 12 վէ 13ինտէ թէչէպուլա օլունաճագ տրը։

8ատ 1է հագգը օլան պիլէթ			17½ զ.
4ատ 1է	»	»	35 »

Իչպու 3 բիյանգօյարրն պիլէթլէրի՝ մէնսուպ օլարգ լարը հիւքիւմէթլէրի թարաֆրնտան թահկիք թէէմմինէ ալընմըշ տրը։

Մէգքիւր 3 բիյանգօ պիլէթլէրինին մէճմուը 284,000 ատէտ օլուպ, իքրամիյէ տախի 141,000 պիլէթէ իսապէթ իսէճէկինտէն, հէր 2 պիլէթտէ 1 պիլէթին իքրամիյէ դաղանաճաղը մուհագադ տրը։

Միլիթլիք պէօյիւք իքրամիյէլէր պէր վէճէր աթի տիր։ 500,000. 300,000. 200,000. 150,000. 100,000. 80,000. 70,000. 60,000. 50,000. 40,000. 30,000. 20,000. 15,000. 10,000 վէ զարիհիւմ մարգ։

Իչպու պիլէթլէրտէն սաթրն ալմագ իսթէյէնէր՝ վագթինտէ պանդամա միւրաճաաթ իմմէկի տիրլեր։ Թաշրատան մէղզու պուլաճագ սրբարշամ՝ պէտէլէրի իլէ կէօնտէրիլմիշտէ, տէրագայ իլք բօսթա իլէ իբրա օլունաճագ տրը։

ԺՕՐԺ ԹԱՆԷԹՕ
Գալաթատա Գօմիսիոն խանէնատա Ն՝ 18

ՍԱՐՐԱՖԻՅԷ

(Եվրոբատան ֆոնտս թէլէկրաֆլարը վիւրուտ իմմէմկիշ տիր։

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսկ. ուս. տիւն աչ. գար.		13-14
» » »	էն եիւքսէք	13-11
» » »	էն աչաղը	13-11½
Պու սապահ աչըլը		13-12
Իսթիգրաղը տամիրը տիւն գար.		34-30
» » »	էն եիւքսէք	34-33
» » »	էն աչաղը	34-50
» » »	աչըլը	34-30
Մըսըր մուհթահրտէ գար.		-
Պու սապահ աչըլը		-
Սէրի Ա.		23·
» Գ.		14-05
» Գ		13-12
Ռումէլի ջամէնտրֆէրի		35-50
Ագէլ Ֆարիզի		8·
Բէրլր	Ղրշ.	-
Հէվալէսիզ	»	40·

—

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԱԲՐ

Գրէսի ժէնէրալ	ք. ֆ. 6-35
Սթամպոլ պանգաբը	6-30
Սօսիէթէ ժէնէրալ	4-10
Թրամվայ	3-62½

ԱԳՍԶԼԷՐԻՆ ՖԻՑԱԲԸ

Օամ. լիրաբ 100 ղրշ. տան	Ղրշ. Բբ.
Պէյալ մէճիտիյէ ֆարգը	108-25
Մէթալիք »	102-
Պէլիք »	105-20
Ալթըլըգ »	105-20
Ինկիլիզ լիրասը	111-38
Ֆրանսզը ալթունը	88-02
Բօլ	90-30
Գրէմից ալթունը	51-
Գարպոն գայմէսի	10-34

ԹԱՍԹԻՂ ՐԵԱՂԸՏՐ

20)	լիք քեաղրտ	
50)	» »	15-10
100)	» »	
500)	» »	
1000)	» »	15-
10000)	»	

ԻԼԱՆԱԹ

ՊԱՊԸ ՍԷՐԱՖԷՔԻՐ
ճանիպը ալիսինտէն

—

Նիզամիյէ չարը անպարը իչիւն միւպայաա օլունաճաղը էվվէլճէ իլան գէլընան իլի միլեօն տէօրթ եիւզ պին գրչէի ճէտիու արբանրն պէհէր գրչէսի եիրմի սէքիզ բարայա թալիպի էօհսէսինտէ օլուպ քեանունը էվվէլը բուսիմնին ան ալթընճը չարչէնպիհ կիւնիւ գարարը գաթիսի վէրիւլէրեք էրթէսի բէնճէնպիհ կիւնիւ եիւզտէ պէշ թէնզիլի գապալ օլընաճաղընտան, իմթայա թալիպ օլանլարրն Լէվավսիմաթը Ռումիպէ տապրէսինէ կէլմէլէրի իլան օլունուր։

15 քեանունը էվվէլ 1887

2—1

Միւթէվէֆա Շահինգատէ Ալի պէյ վէրէսէսինին նագիպ իւլ էշրաֆ մէրհում Հասան թահսին պէյ քէրիմէլէրի Ալիսէ վէ Նաղիրէ հանբմայ զիմմէթինտէ ալաճագլարը օլան մէպալիղը մալիմէնին թէէմմնը իսթիֆասը զէմնընտա մումանիլէյհանին մունասաբֆէթէն էօհտէլէրինտէ օլուպ Անատօլու ատատարէթը ալիկսինտէն վերիլէն ֆի 8 զիհիճճէ սէնէ 302 մարիիլի 2 գրթա իլամի չէրի մուճիպնճէ գրսմէթը ասքէրի մահքէմէի մուհզիր պաշրը Հասան էֆէնտիին վէքեաիլէր տէվրիյէսինէ պունէն մէրհուն դէ ֆիրուխթը մահքիմ պուլունան Անատօլու Հիսարընտա Պէհէսի վէ նամ տիկէր Դանլրճատա քէօֆէզնինտէ վագը հուտուտը էրպասը սաղ թարաֆտան Գավաճրգ ճատտէսի վէ արգասը Գավաճրգ մէվդրի վէ օղ թարաֆը մէհհում Գասրի բաչա վէրէսէսի պօսթանը վէ ադրաղիսի վէ պաղէն սու եօլճը Եանի վէ Եեքթա պէյլերին միւթասարրքի օլտուգլարը մէնդիլէրի վէ պաղէն էքսէքճի Գէորգ վէ Ալբաթ ադալարրն միւթէսարրքի օլարդ լարը տէյիրմէն արսասը վէ էօնիւ Հիսար ճատտէսիյէ մահտուտ վէ Գավաճրգ մէվզրինտէ Գուրբաղը տէրէ նամը իլէ մնարաֆ պիր ատէտ հավուզ իլէ տէրունինտէ պիր ատէտ պօսթան գուլուսրը վէ պաղէվան օտաչարրը միւթէմիլ թախմինէն 45,000 զրրաք ամիգ մրգ տարը պիր նօմէրօ իլէ մուրագդամ պիր գրչա պօսթանրն իչպու թարիխը իլանտէն իթիպարէն 15 կիւն օնրա պիլմիւ-զայէտ ֆիրուխթնա թէչէպուլա օլընաճաղընտան, թալիպ օլանլարրն վէ բէյ սիւմլք վէ տահա զիյատէ մալիւմաթ ալմագ խսթէյէնէրին միւտտէթը մէղզիւրէ խիմմատնտան սոնրա Տերսաատէթի իլամաթը չէրիյէ Իճրա տարէսինէ միւրաճաաթ էդրէմէլէրի։

16 քեանունը էվվէլ 303

Լ'ԱՎԸՆԻՐ ՏԷ ՖԱՄԻՅԼ

ՄԱԼԻԹԷ ՍԻԿՈՒՐԹԱՍԸ ԳՕՄԲԱՆԵԱՍԸ

Թէէմին օլունմուշ սերմայէսի 32 միլեօն ֆր։
Մէքթեզը իտարէսի Ֆրանսանրն Լիսն չէհրինտէ նօմէրօ 61 Բէրեսպլիք սոգաղրնտա։

ՀԵՅԻԹԸ ԻՏԱՐԻ

Բէյես. Մեսիէ Բէմմլէ, Ֆրանսա օլտուսը զապթիանը սապգաստանան Լէժիոն ա'Ոնէօր նիշանրընն օֆիսէրէ բիւթպէսինի հահզ.

ԱԳԱԼԱՐ

Մեսիէ Շաբմէ՝ Տիրէքթօր սապգ
» Պամ, Լիսնա իրատնը [բանթիէ]
» Գօթէ, [նէմնիլի մահքէմէ մէմուրը]
» Տրլաս, Իրատնը [բանթիէ]
» Լաֆէր, Թապիպ
» Մարթէլ, Իրատնը »
» Լօթ, »

Գուամանեանրն ումուրը Հիսապլիյսինին թէտգիգնէ մէմուր [սանսէօր] Մ. Սիրէն Լիսնա մուհասիպ։

ՏԻՐԼԻԹՕՐ ԺԻՆԵՐԱԼ

Մ. Է. Ալէէր · մէհէսիսը չրքէթ

Իչպու գուամանեան Ֆրանսա սէվէթինին 22 յունվար 1868 թարիխի ֆէրմանը մախսուս մուճիպնճէ թէչէքքիւլ իսուպ, գանունամէսի Լիսնա Մ. Միհիթիօ տը Պէլերէ թէ.լիմ, վէ պիր նիսպէսի տախի Լիսն մահքէմէյի հուզուրգանա պէհթագիմ թաստիգ իմմտիրիմիշ տիր։

Իչպու Սիկուրթա գումանեասը սէնէսէ տէօրթ տէֆա գուրա քէչիտէսի սուբէթիյլէ թէէմին իմտիկի մէպլաղը թէէմիյէ իմմէքտէ օլաւպ, պիր տէֆա իչիւն տէֆթէր բարաբը 5, վէ 60 պլ զարֆրնտա մահ պէ մահ 5 զրշ. վերբէք ապսնէ եապրլանա օն ատէտ նուամէրօլարը Հավի պէչհը նուամէրօյը 100 ֆրանգ գապանմագ իւզրէ 1000 ֆրանգլըգ պիր սիկուրթա տէֆթէրի իթա օլունուր, վէ պիրինճի թագսիթին իթապտան իմթիպարէն քէչիտէ օլրան գուլարարա իչիւթիւբը իսէ. ալտա 10 զրշ. վերէնէ 20 նուամէրօյը 2000 ֆրանգլըգ վէ ալտա 15 զրշ. վերէնէ 30 նուամէրօյը 3000 ֆրանգլըգ տէֆթէրլէր իթա օլունուր, վէ պէշլէնէ հէր պիր պէշ զրուշ իչիւն 10 նուամէրօ պէլ իթա 1000 ֆրանգ թէէմին օլունուր. չիրքէթին միւտտէթի իմթիյազը 99 սէնէ տիր։

ԱՖՐԻՔՈՆ ՎԷ ՕՊԹԻԿԱՍԻՕՆԸ ՀԱՎՔ ԹԷՐԹԻՊԱԹ

Մահ պէ մահ 25 զրուշ վերէն պիր հիսէտտար՝ սեպրնա հագգը օլաբրը 50 նուամէրօյը 5000 ֆրանգլըգ տէֆթէր եերինէ 30 նուամէրօյը 3000 ֆրանգլըգ պիր տէֆթէր ալմագա բաղի օլուբ իսէ, էքսիք ալտրը 20 նիւամէրօ մուգապիլինէ 100 ֆրանգ գէյմէթլի պիր տէ վիլ տը Լիսն ազսիօնը նուամէրօսը քէտիսի իթա օլընրը. Հիսէ տատար՝ պիրինճի թագսիթին թէէմիյէսինտէն իթիպարէն մէղզիւր վիլ տը Լիսն ազսիօնընրն սէնէտէ իքի տէֆա վուգու պուլան ըրիանդօյարրնա ֆիքրէ իսուպ, իքրամիյէ թէէտտիւ-ֆինտէ պէթթէէմ սպղ իսէր. իչպու վիլ տը Լիսն ազսիօնընրն պայլրճա իքրամիյէլերի 50000, 25000, 1000 ֆրանգ վէ զարրշիմ տիրլեր։

Մահ պէ մահ 50 զրուշ վերէն պէշէր հիսէտտար՝ սեպրնա հագգը օլաբրը 100 նուամէրօյը 10000 ֆրանգլըգ պիր հիսէ տէֆթէրի եերինէ 30 նուամէրօյը 3000 ֆրանգլըգ տէֆթէր ալմադա բաղի օլուբ իսէ, էքսիք ալտրը 70 նուամէրօ եէ. բրինէ զիյրտէ պէլան օլունան ազսիօն վէ օպլիկասիօնլարատան պիրիսինին նուամէրօսը իթա օլունուր։

1877 սէնէսի Դրէտի Ֆօնսիէ [սէնէսէ 4 գուբա, պէտյիւք իքրամիյէ 100000 ֆրանգ]։

Իտխաա

Վիյիլ տը Բարի 1871 սէնէսի Բարիզ շէհրի իսթիգրաղ էօհսմի [սէնէսէ 4 գուբա, պէտյիւք իքրամիյէ 100,000 ֆրանգ]. Պու օպլիկասիօնլարը էն ազ 400 ֆրանգ գազանմաճագլար տրը, վէ սէնէսէ 100ատ 3ատէն 42չէր ֆրանգ ֆայիզ կէ-թերիրլեր։

Իտխաա

Մահ պէ մահ 60 զրշ. վերէն պիր հիսէտտար սեպրնա հագգը օլաբրը 120 նուամէրօյը 12,000 ֆրանգլըգ տէֆթէր եերինէ 30 նուամէրօյը 3,000 ֆրանգլըգ պիր հիսէ տէֆթէրի ալմագա բաղը օլուբ իսէ, էքսիք ալտրը 90 նուամէրօ եերինէ Ֆրանսանրն Գրէտի Ֆօնսիէ գանգասընրն 1879 սէնէսի օպլիկասիօնլարընն պիրինտէն պիր նուամէրօ սեպ իսէպիլիր։ Մէգքիւր օպլիկասիօնլար էն ազ 500 եր ֆրանգ գազանմաճագլար տրը։ պունտան մատատա 100,000. 25,000. 10,000. 5,000. 1,000 ֆրանգ պէզիյիւք իքրամիյէի սէնէատ ալթընչար [ճանի հէր իքի պատա պիր] քէշիտէլերի վար տրը։ Իչպու ազսիօն վէ օպլիկասիօնլարընն հէբսինին անա պէլեթլերի 60 ընճը թագսիթին իթապտանա գումանեանրն անա սէհիմլերի իլէ պերապէր հիսէտտարանա թէէլիմ օլունուր։

Մէգքիւր օպլիկասիօն վէ ազսիօնլարընն քէսֆիֆեսի տախի Ֆրանսա տեպլեթինին թահտը քէֆալէթլերինատ տիրլեր։

Թուրքիա, Բուսիա, Իրան, Բուլգարիա, Իսլանիսթան վէ Սրբոպես իչիւն

Մուտիրը ումումի

Ցուվանէս Ց. Պոտուրէան

Լատարէխանէսի Պուլատատա Ն՝ 10 Սրբամարկ խանընտա։

Տերսատէթ ռաճէնթի Պետրոս Լէֆէնտի Ամպարճեան, Պանճէ գալաս Ն՝ 40 Թուշ խանատա

Իչպու գուամանեա իլէ Պոն ա'Իսպօնթ մուտ մէլէսի իթիմէք արզու խսէն տիւբեանճը վէ եասխատ մազազանբրար Պրուսատա միւտրը ումումի Յուվանէս Էֆէնտի Յ՝ Պոտուրեանտա տարբատան մէքթուպ իլէ միւրաճաաթ իթմէլի տիրլեր։

Պոն ա'Իսպօնթ մուամէլէսի կէրէք տիւքսէնճը վէ կէրէք միւշթերիլերի իչիւն զայէթէ Ֆարիսէյի պիր ուսուլ տիր։

Պոն ա'Իսպօնթ մուամէլէսի կէրէք տիւքսէնճը վէ կէրէք միւշթերիլերի իչիւն զայէթէ Ֆարիսէյի պիր ուսուլ տիր։

Քէզալիք կէրէք մէմալիքը Մահբուսէի Շահանէսի վէ կէրէք մահալը սայրեատ ատճէթէ օլմագ արզու. իսէնլէր Պրուսատա միւտրը ումումի Յուվանէս Էֆէնտի Յ՝ Պոտուրեանտա մաբ. թուպ իլէ միւրաճաաթ իթմէլի տիրլեր։ պունլարը միւթեպէր զեվմա թարաֆրնտան թասվիյէ օլընապիլմէլերի մէճպուրի տիր։



60 ՍԻՆԴԻԼԻԳ ՄՈՒԱՂԱՖԱԳԷՖԻՔ

1 վէ 2 նուամէրօլը Մօրիզոն Մուլէն հապլարը։

Պու հապլար օթ ասարէլէրի իլէ թէրթիպ իտիլմէ օլուպ, գանը ֆէկզէլատէ թանթիր իսէր։ Հէր նէվ ապրլարը վէ եիւրէք վէ միտ խասթալգլարընը վէ խթիգազը թէտավի վէ սաֆրա վէ սալեալարը տէֆ իսէր։ Պիր գուտուսը 2 ֆրանգ սաթըր։ Գուտուսընը լուգդիրնատ Մօրիզոն Մուլէն խնկասընրն պուլունմասընա տիգգաթ իտիլմէլի տիր։

Մէգքիւր հապլար տէրի խասթալգլարը իլէ էքսէրիա մայսալ կիպի էմրագ իչիւն տախի միւֆիտ տիր։ Պու հապլարը Մուլէնին բէտտա պէրմանէնէ նամ բօտանասը տախի խթիմալ օլընմալը տրը։

Ֆիյաթը 2 պուչուգ ֆրանգ օլուպ, Բարիզտէ Լուսի Լը Կրան սօգաղընտա 30 նուամէրօլու էֆզախանէէտ սաթըլըր։

Տէրսատատէթտէ ումումի տէրօղիթ օսը Պաղչէ գարուսընտա էմթաա կէօմրիւկիւնին գարշըսընտա Մ. Ժագ Ալէքսանդր էֆզա մաղազասընտա օլուպ, սաիր էֆզախանէլէրտէ տախի սրուլլուղը։

ԵԷՆԻ ՍԱԱԹԼԱՐ

(ՍԱԲԸՆՏԱՆ ԳՈՒՐՈՒԼՈՒՐ)

Եարընը եարբմ լիրա տրը։

Պու սաաթլար պէյազ Նիքէլ մետէնինտէն մամուլ օլուպ, մաքինասը չէլէքտէն տիր վէ սանիյէլէր իչիւն ազրէպի վար տրը։ Մէգքիւր սաաթլար սէնասաթճա էն ասն քէմմէլէթի հահզ տիրլեր։

1888 ՍԷՆԷԻ ՁԷՏԻՏԷ ԻԶԻՆ ՀԷՏԻԹԷԼԻԹ

Իչպու սաաթլար թօրատա վէ ըերաբէնտէ օլարագ Սթամպօլատա Պաղչէ Գարուսընտա Մէկյանանճդդ սօգաղրնտա Էմ.Փ. Մէքճոնէֆքն 51—56 նուամէրօյը մաղազասընտա վէ Գալաթատա Վյֆատա սօգաղրնտա Ս. Զաֆարովիչ վէ Գուամբրն 16 նուամէրօյը մաղազասընտա վէ սաիր էմթասախ թէզեֆինիյէ սաթան սուբքեանլարատա ֆիրուխթ օլունը։

ՊԼՕՑԻՒԻՔ ԶԱՑ ՄԱՂԱԶԱՍԸ

Կ. ԵԱՎՐՈՒԵԱՆ

ՎԷ

Ց. ԻՍԱԳՈՒԼԵԱՆ ԳՈՒՄՐ.

Թաշրատան ատրուլա Զէնտէն վէ Ռումատան ճէլալ օլունմըշ էն ալէա վէ հէր քէսին թօշլանատաղը սուբէթտէ չէյլար միւթէտիլ վէ մագթու ֆիյաթլար իլէ ֆիրուխթ օլունը։

Իչպու մաղազանրն միւշթերիլերինի խօշնատ իթմէք իչիւն 3 սէնէտէն պէրու իճրա իթտիկի ֆէտասքարլըգ հէր մէտէի չէտտիկ գիյատէ թէճրիպէ թաստիգ իտէճէք տիր։

Պահճէ Դարքասընտա ճէլալ պէյ խանընրն գաբուսը իթթիսալինտէ 10 նուամէրօյա միւրա. ճաաթ օլանա։

CAISSE GÉNÉRALE D'EPARGNE & DE CRÉDIT

ՈՒՄՈՒՄԻ ԷՄՆԻՅԷԹ ՎԷ ԻԹԻԹԱՍ ՍԱՆՏԷՂԸ

Պուրէլ Էրէ Բէմադ Բէրէրէ ըանէ, դէհէրի 500եր ֆրանգ, 2000 հիսարէ դանէ։

1,000,000 ՖՐԱՆԳ ՍԱՀՄԱՆԱԼԻ

ԱՆՕՆԻՄ ՇԻՆՈՒԹԻՒՆ ՏԻՐ

Մէրէզէ էտարէսի Բարէղրէ Լաֆիէրի Դէրտանէրու Ն՝ 116

ՄԷՃԼԻՍԸ ԻՏԱՐԻ

Մօսիէօ Լը Սէրժան տը Մօնզաօվ (Ֆէլիքս), Ֆրանսանրն Լէժիոն ա'Ոնէօր նիշանրընն ՀԱՎԱՐԻՏ բիւթպէսինի հահզ, սապգ մէպուս, բէյ։

Մ. Պիէր (Լէօն) Բարիստէ իրատնը, աղ։

Մ. Թ. Բօթիվալ (Բարիսին Թ. Բօթիվալ վէ Շիւրէքեասը պանգասը հիսէտտարանընտան), էրէղ։

1887 սէնէսի իչիւն էօֆուրէլէր

Մ. ՕՍՄՕՆ (ԺԻԼ) Բարիստէ մուհասիպ
Մ. ՊԷԼԻԲԻՔ (ԼԷՕ) » »

ՄԻՒՏԻՐ Մ. ՄԱԹԻԷՕ (ՄՕՐԻՍ)

Բարիսին Ումումի Էմնիյէթ վէ Իթիթպար Սանտէղընրն սեպկիպ Թէէրիսի, մագսատի վէ Ֆէվտատ ու մուհասապէսինթը պէրվէճէք տիր իսէ, լուսա օլունպիրիր։

Շեղրլէ քի, իչպու պանգա մահիրէ 5, 10, 20 վէ եա տահա զիյատէ ֆրանգ թէէտիյէ օլուռնարագ պէօյիւք հիսէ սէնէտաթերը իշքիթիպա սուհալէթ էտնի ումումանա թասարրուֆ իչիւն պիր թարիգ կէօսթէրմէկ մագսատը մոսթուսրլրը թէչէք ֆէլ իթմիշ տիր։

Հէր քէսին մահկիյէ թէլեթթիբինէն ճիւզի պիր մրգտարատա իտսպիլէնէկի թասարրուֆ ֆէ հէլա. թիմմէք իլէ իւզրէ մեհանա թէէսսուֆ թէէսիսատի օլմադ իւզրէ 1880 սէնէսինտէ Բարիսատ թէչէքքիւլ իթմիշ վէ 6 սէնէ զարֆրնտա 90,000ի միլեէմսիսդ միշթերի իտմնմիշ տիր քի։ պունլարը ագապլի պիրեր թահվիլմէ սահիպի օլուպ, բէք չօղու տա պէօյիւք իքրամիյէլէր գազանմըշլար տրը։

1000 ատէն 200,000 ֆրանգա գասար պիր չօգ ճէսիմ իքրամիյէլէր գազանմագ էհթիմալի օլուպ սէնէատ 2, 4 վէ 6 սէֆա յէքիյէն գուրալարու իշթիրաք իտսէր վէ եիւզատ 3, 4 (թահվիլինէ կէօրէ, եիւզատ սէնէվի 3 եա 4) ֆրանգի ալընիր վէ սարտու օլունուրը դէմնմատա. ֆիյաթը մէկզուէսիյէ հէր եէրատ ֆիրուխթը գասալ օլան Վէյյ ու Լիսն վէ զարիհիմ կիպի Ֆրանսանրն Բարիս շէհրինին 1865, 69 վէ 71 սէնէլէրինատ, վէ Լիսն շէհրինին 1880 վէ Վիլ շէհրինին 1860 թարիխլէրինատ ագա իհթիրազատա զարէը 1ազարմէշ օլատգլարը օպլիկասիան թասրիֆթը վէ Ֆրանսանրն Գրէտիտ Ֆոնսիէ գանգասընրն Ֆոնսիէր վէ Գօսիէնալ [1879 վէ 80], Պանգ Իրօթէքէր տը Ֆրանս վէ սարի պու կիպի ֆայդա գուրնարը-նրն վէ իքրամիյէլէրինի ներատնատ թէէսիյէսի Ֆրանսա տեվլէթը ֆաքիմէսինին քէֆալէթի թահմինատա պուլունան մէշհուր հիսէ սէնէտատը քեանֆէֆէնինի մէղ քիւր պանգա թէգսիթիր մեհիթէլէրէ իլէ ֆիրուխթ իտէր։

Կլք թագսիթին թէէսիյէսիյէ Միւտիր թարաֆընտան միւտիր մուգավէլէսամէնին միւպատէլսինի միւթէագրզ Պանգա թարաֆընտան միւշթերի իչիւն մուգավէլէսատ իրատ օլունան հիսէ սէնէտի իշթիրա օլունարագ հրթիգ վէ նուամէրօյը քէտիսինէ պիր մէքթուպ մոսթուսլա իհապ օլունուր։ Իչպու մուգավէլէսամէնին թէատրինէ իթիրազա քամալէն իշթիրա օլունմըշ էլեանի պիր ուսուլ մոսթուսլա իհապ օլունուր։ մահկիյէ միշթերինին հգամալէթինատ կէօնատէրիյսինի ուսու լուն օլան մագազա սէնէատ-թարյա մուգավէլէսատ միւտատրիճ ֆիյաթ թէէմամէն թէէտիյէ օլունտուզու կիպի, հիսէ սէնէտ տի միշթերիյէ թէէսիր օլունրը քի, միշթերի պու սայէսատ կիւզէր պիր թասարրուֆ իթմէշ օլուռը։

Պու մուամէլէ հագգընտա միւքէմմէլ թասֆիսթի տրմագ վէ եաղրմագ իսթէյէն զէվթի Պանգանտա Տերսատատէթտատ Մէմալիքը Մահբուսէի Շահանէ իչիւն ուսում վէ ֆրիկ Դուլումեան Ֆակրը էֆ. միւրաճաաթ էյլէմէյի տիրլեր։ Ալէքիւր մուամէլէյէնին մահպուր եգամէթի Պանանգրատա Կիրիտի Պուրթաքա բաչա խանընտա 6 նուամէրօյը խատրէ տիր։

Իդմիր վէ Ճիվարը իչիւն ատէնթէ՝ Իզմիրատ Եուսուֆ չորբրրընտա Մ. Մ. Միսաք Մօսուքեան վէ Գուսի

Թիւտալէնտիկեար [Պուրսա] վիրպէթի իչիւն ատէնթէ՝ Պուրսատա Իրէք խանընտա Մ. Ց. Գալեօնեան։

Էսմիրնէատ ատէնթէ՝ Իսքէլէատ Սարգիս էֆ. Սարգիսեան։

Կէլիպօլուսա ատէնթէ՝ Մ. Ց. Նահապետեան էֆ.

ՏՕԳԹՕՐ ԻՏՄԱՆԸՆ

ԲՈՒՐԿԱԹԻՅԻ

Նամբլա ինգրպաղ վէ պասուրը տէֆ իսէն էէնի պիր իլաճ.

Պու իլաճ կ